

491.99-8

9-13

3373

ՅԵՒԱԿԱ

ՆԱԽԱՊԱՏՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԻ

ՀԱՅԵՐԵՆ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՅ

ԶԱՐԴԱՐՈՒԱԾ ԲԱԳԱՄԹԻՒ ԱՐՈՒԵ ՊԱՏՎՈՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Կ. ՊՈԼԻՍ

ԳՐԱՏՈՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ

Թիւ. 20 Զազմաքձբար

1894

491.99-8 այ

Գ-13 ՍԻՄՈՆ ԳԱՐԱՄԱԶԵԱՆ

428
258-44 Փ Ն Զ Ւ Կ

Ա.ՇԽԱՐՀԱԲԱՐ ՀԱԻՍՔԱԾՈՅՑ

ԿԱՄ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՏԱՐԻ

ՀԱՅԵՐԵՆ Ա.ԲԱՍԱՐԱՆՈՒԹԵԱՆՑ

Զարդարուած բազմարի սիրո և պատկերօֆ

ՀԵՏԵԽՈԳԱԿԱԺԵԱՄՐԵ

ՄՕԱՅԻ «ԱՐՏԱՎԱՆՈՒԹԵԱՆ Ա. ՏԱՐԻ» ԴԱՍԱԳՐԱԲՐԵՐ,

ԿԲ ՊԱՐՈՒԽԱԿ

Բացի արձակ եւ ոտանառ հայուածներ՝ նիւթոց ամփոփումներ,
բարոյականներ, Առածներ, Քերականական հրահագներ,

մարք عموميہ نظارت جبلہ سنک رخصتمانہ سیلہ طبع او تفسیر

2010

2003



13984 - ՀԱՀ

ՀԱՅԵԱՆԱԳՈՐ ՀՈՎԱԿ

Ժ Ը Շ Ջ Ջ Ֆ Ջ

ՏԻՐԱԳՈՒՅ Դ. Պ. Ա. Վ. Ա. Խ. Ա.

Խ. Ա.

ԶԱՅ ԱՅԱԿԱՐԱՎՈՐԱԿԱ

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՏՈՒՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Ե. ՄԱՏԹԵՎՈՍԵԱՆ

Կ. Պոլս, Ֆիննանսներց եօպուու, թի. 27

67-54

ՀԱՅ

ՅԱ. Ա. Զ. Ա. Բ. Ա. Ե

Ա. Ա. Յազդակով մեջ պարունակած բառեր
ու կազմը՝ Անդր Ա. Յազդակով մեջ պահպանված
համարում է ՀՀ Ե. Հայության կողմէ ովք պահպանված
պատճեն և պահպանային համար պահպանական գործությունների համար
ու այլ աշխատանքների համար անհնարինություն պահպանական
պահպանի պահպանական գործությունների համար ընթաց
առաջարկ բառը յա բարձր առ պարզապես նախագի
առաջարկ առ աշխատանքների համար անհնարինություն պահպանական
իրաւացի զանգաս մ'է քէ ինչո՞ւ Տաճկահայք իրենց
դասագրենով գրական հրապարակը կ'ողողէն, մինչդեռ
անդին ժողովուրդն ի գույք իւր գրասիրուրեան յագուրդ
մը կ'ակնիկալէ օգտաւաս երկասիրուրիւներէ :

Բայց երէ բաւ համարինք մինչեւ ցարդ հրատա-
րակուած դասագրենն, սակայն անոնց մէջ չպիտի կր-
նանք գտնել պահնաջուած կատահելուրիւններով օժենալ
զործեր (բայց սակաւարիւներէ), եւ պիտի փորձուինք
նորէն դասագիրք յօրինել:

Մը յօրում մ'է այս եւ ամէն ով իրաւունք ունի՛ ա-
ռաջնորդ ունենալով ողմտուրիւնն՝ խստապահած ըլլալ
հետզիներէ լրս տեսած դասագրենու մասին :

Ովկ չփիսեր Ֆրանսական արդի դասագրենու մեծ
մասին ունեցած ուշագրաւ ուղղուրիւններն ու հանգա-
մանները :

Արդ ժամանակն հասած է որ ցուցնենք մեր հրատա-
րակած դասագրենուն մէջ լրացընենք հետեւերը ազին
շանին եւ այսպէս անարդ անհամեղուրիւն մը կեղծը
շնչենք մեր հականիներէն: Իցի՛ քէ ժողովուրդն ալ չը-
ոփորեր աւազն ոսկիին հետ :

Ներկայ հրատարակութիւնս աշխարհաբար ՀԱԿԱ-
ՔԱԾԱՅԵԼԵՐՈՒ նախնական տարին կը կազմէ . բազմա-
թիւ Ֆրանսական այս տեսակ գրերու մէջէն լաւագունին,
այսինքն Մօայի «Արտասանութեան Ա. տարւոյն » ծրագրին
համեմատ պատրաստեցի, անոր պարունակած շատ մը
մանկական էերուածներ, առակեներ հայացնելով եւ ա-
նոնց յարմար պատկերներն յատկապէս փորագրել տալու
փափաթն յաջողեցայ ի գործ դնել ոչ նուազ զրոյու-
թեամբ : Եւ գործ ընթեցման եւ արտասանութեան չոր
ու ցամաք վարժութիւն մը ըլլալէ աւելի բարոյականի
կատարեալ ընթացք մ'է :

Ահա նոր դասագիրք մը՝ որ կը յուսայ մայրենի
լեզուի ուսման կարենոր օժանդակ մը լինել, եւ իբր
այս՝ մտնել մեր ամէն վարժարանաց մէջ :

15 Յունի 1894 յունի 15 առաջնական բաներ 1300
ինքնիւսար

Ա. Դ.

ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ Բ. Ա. ԿԵՑԻՍԻՆ Ա. Ե

ԽԲԻՆԱՐ ԳԱՐԱՄԱՆ

ՀԵՂԻՆԱԿԻՆ




Փ Ա Զ Ի Կ

Հայոց զարդը պատկերաց բառ
անձի մասն զարդը առաջնորդ պատ
պատճեն, ամսարա զարդը առաջնոր
պատճեն, ամսարա զարդը առաջնոր

Լ. — ՀԱՅՐԻՄ

ԲՈՎԱՆԴԱՎԱՌԻԹԻԿԻՆ. — Ահաւու
միկ տղայ մը՝ որ հաճոյք կ'զգայ իւր
զգացումներն յայտնել իւր հօրը նը-
կառամամբ :



Թէ զիս տանին երկիր օտար,
թափեն առաջքս աղնիւ գոհար,
եւ պատրաստեն ինձ կեանք վըսեմ,
ես լոկ ծոցիկդ հանգչիւ կուզեմ,
Հայր իմ:

Թէ ձայն քաղցրիկ զարնէ սրտիս ,
Բսէ , « թո՛ղ հայրդ եւ սիրէ զիս ,
« Հրեշտակ մ'եմ վերէն իշած » .
Ես զայն մերժեմ բացէ ի բաց ,
Հա՛յր իմ :

Ես վանդակիդ փոքրիկ թռչուն՝
Կ'երգեմ անունդ քաղցրահնչիւն .
Մաղթեմ օրեր շատ երջանիկ ,
Ճանկամ քեզի ամէն բարիք ,
Հա՛յր իմ :

Թո՛ղ ընդերկար կենացդ արեւ
Փայլ պայծառ մեր տան վերեւ .
Վայելես կեանք ուրախ , անվիշտ .
Զաւկիդ մաղթանք այս է ընդ միշտ ,
Հա՛յր իմ :


ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Իրաւունք ունիս , տղա՛ս . սիրէ՛ հայրդ քու .
Քուլը սրտովդ : Բայց բաւական չէ միայն ըսկէ թէ՛ կը սիրեմ հայրս :
Պէտք է զո՞չ ընկէ զանի բարի , հնազանդ , աշխատասէր ըլլալով .

ՃՐԱՀԱՆԳ . — Որուեցէք միավանիլ , երկավանիլ եւ բազմավանիլ
բաւերն սոյն հասուածին , զոր որ քէ , միավանի բառ է , զիս , միա-
վանի բառ է , տանիմ , երկավանի է :

ԱՌԱՎ . — Խոր լճաւենիք սիրոյն ապահով քէ պարկեց մարդ
մը կը ընալ :

2. — ՄԱՄՈՒԿՆ ԵՒ ՇԵՐԱՄԸ

ԲՈՎԱՆԴԱԿԱՆԱԿՈՒԹԻՒՆ . — Մամուկը կը պարծենայ թէ ինք շատ շուտ կը գործէ իւր կտուը , և կը ծաղրէ զշերամն , որովհետև սա շատ կամաց կ'աշխատի : Հերամը կը պատասխանէ անոր . « Քու բանածդ բանի մը օգուտ չոնկի , մինչդեռ իմինովս գեղեցիկ կերպամներ կը շինուին » :



Մամուկը ծաղրէր չերամըն այսպէս .
« Թէ շատ դանդալ ես , ժամ կորաընցնես ,
« Ես քիչ մ'ատեն աշխատելով ,
« Զարդարեմ պատն անթիւ թէլով » :
— « Աղէ՛կ , կըսէ , որդնիկն անոր .
« Բայց քու բանածըդ ի՞նչ է որ ,
« Մինչդեռ իմ գործս է շահեկան ,
« Քիչ կը գործեմ , աղէ՛կ սակայն » :

Ա. Պայմի

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Երկու եղբայրներ , Պօղոս և Պետրոս իրենց պարա-
տականութիւնները կը կատարեն : Պօղոս աճապարանօք գրիչ կը շարժէ և քիչ տանին մէջ թռւզթը կը լեցընէ , և կը ծաղրէ զՊետրոս ,
որ տակաւին չէ լմնուցած , որովհետև կամաց կ'աշխատի : — Այո՛ ,
բայց վաղն ուսուցիչը պիտի ըսէ . « Պօղո՛ս , այս պարտականութիւնը
գէշ է . պէտք է զայն նորէն սկսիլ : Պետրո՛ս , այս պարտականու-
թիւնն աղէկ է . լու նիշ մը պիտի ունենաս » :

ՃՐԱՀԱՆԳ . — Հետեւալներ հասարակ գոյականներ են . զոր օր,
մամուկ , շերամ , ժամ , պատ , թէլ , զործ , ելլի .

ԱՌԱՎ . — Գործաւորն իւր գործեմ կը դատուի :

3. — ՀԱՅԱՐԻՆ



ԲՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ. — Տղայ մը
անտառակի մը մէջ կը խաղար . եւր
ձեռքը կը հանդիպի հաճարիի ճիւղի
մը , որ զանի կը խոցէ : Լալվ կուգայ
իւր հօրը պատմելու այս գործախոտւ-
թիւնը : Հայրն առիշ խոհեմութեան
դասմը կը հանէ իւր տղուն համար :

Փշալից հաճարին խոցեց մի մանկիկ ,
Որ լալով իւր հօրն պատմեց այս չարիք .
— « Այս անիծած թուփն , պաքներով ահեղ ,
« ինչու մեր պարտէցն ունենար իր տեղ ,
« Խոցել անցորդներ , ինչ օգուտ սակայն » :
— « Մեղ կը պատուիրէ ըլլալ խոհական :
« Եւ կը հասասատէ այս գործքով յայտնի ,
« Թէ միշտ չարերէն ովէտք է մնալ հեռի » :

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ. — Հաճարիները անտառներու մէջ կը խոռնուին
անվաս ծառերու հետ . սյստէռ աշխարհի մէջ աւ չարերը բարինե-
րուն հետ կը խառնուին յաճախ : Եթէ չէք ուզեր որ չարերը ձեզի
փասէն , խոհեմ եղեք : Ձեր ժամանակ մասդոց նետ մի՛ բարեկամանն
եւ մի՛ վրահիի անոնց :

ՃՐՈՃԱԿԱԳ . — Ո՞րն է ածական եւ նր է գոյական նետեալ բա-
ռերէն . — Փօւլից հանարին , անիծած բուփ , անեղ պաքներով , լայտի
գործով .


ԱՌԱՋԱԿԱԳ . — Ըսկ' րէ որո՞ւ կը յաճախեն եւ ես պիտի ըսկ'
րէ ո՞վ ես : Հրանունիլոր շահներամին նետ կապուեաւ . Նետեալ օրը

հրանունիլոր շահներամին հոտ առաւ : Մարդ բարիներուն ընկերու-
թենէն միայն կ'օցի :

ԲԱՋԱՔ . — Հաճարին թուփ մ'է , որուն տերեւները կը խայթեն :
Տէ . (Տէ+էւլէ ու ֆնէ) :

4. — ԾՈՅՑԼԸ

ԲՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ . — Կերակի
է . Պետրոս կ'ենէ . դաս մը ունի պատ-
րաստելու երկուշաբթի առատուան հա-
մար : Պատմութեան զաւշապակն կող-
մըն այն է որ Պետրոս նախ կ'ըսէ . կ'ես
օրէն վերջ կը պատրաստեմ : յետոյ , ոչ
երեկոյն , ոչ ճաշէն վերջ , ոչ վաղն
առատու կը պատրաստէ : Եւ դասը ըլ
կրնար պատրաստէ , և Պետրոս կը
պատժուի :



Կըսէր Պետրոս . « Նախ ըզրօսաննք ,
Յետոյ իրկուն դաս կը կարդաննք » :
Երեկոյն կը յօրանջէ ,
կը ննջէ :

Բայց կ'ըսէ իւր դասին համար .
« Պատրաստեմ վաղն ես իմ համար » :
Սակայն առատուն մայրը ձայն տայ ,
երբ նա խորունկ քընով խորդայ :
Եւ դասին մէջ կը պատժըւի .
Պէտք չէ պատժել տղայ մ'այսպիսի :
իսկ ես խենդ չեմ նըման անոր .
կը պատրաստեմ դաս ամէն օր :

Ո՞վ որ վաղուան կը թողու միշտ ,
Պիտի գտնէ չարիք եւ վիշտ :

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ . — Պետրոս յիմար մ'է , նա իւր կիբակին ի գո՛ւր
կ'անցունէ . ամբողջ օրը կը խաղայ , կը ճաշէ , կը պառկի և ձանձաս-
նալով կ'ըսէ ինքնիւն , « Ես տակաւին դաս չեմ պատրաստեր » :
Տղա՛ս , կ'ուզե՞ս դուն զրօնուլ քան թէ դասդ պատրաստել : Ո՛չ ,
նաի և առաջ դասդ պատրաստել պէտք է : Այն տանին միտքդ կը
հանդարտի և դու հանդիսան սրտով պիտի խաղան : Որչափ գործ մը
յետանգեն , այնչափ կը դժուարանայ :

ՀՐԱՀԱԿԱՆ . — Պետրոս ինչ տեսակ բառ է . յիշեցէք այդպէս բառեր :

ԱՌԱՄ . — Ժամանակը դրամի պէս է . մի՛ կորուսաներ զայն ,
եւ բարական կ'ունենաս :

5.—ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ՍԷՐ



ԲՈՎԱԿԱԿԱԿՈՒԹՅՈՒՆ . — Զեր տա-
րին ունեցող տղայ մը ձեզի պէս
կը սիրէ իւր ծնած երկիրը , և կ'ըսէ
թէ երբոք մեծնայ՝ իւր հօրը մօրը օգ-
տակար պիտի ըլլայ :

Ես տակաւին տղայ մ'եմ , բայց բոլը սրտով կը
սիրեմ ծնած տեղս : Ես հոն ծնած եմ , հոն մեծցած եմ:
Երջանիկ եղած եմ ուսուցիչներուս դասերով , իմ սիրած
ընկերներովս : Հոն կ'ուզեմ բնակիլ : Ես դանի միշտ պիտի


յի յիշեմ եւ երբ մեծնամ , պիտի աշխատիմ հօրս ու
մօրս օգտակար ըլլալու :

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ . — Մարդ իւր երկրին օգտակար ըլլալու համար
միթէ հա՞րկ է որ մեծ պաշտօներ ունենայ : Ո՛չ , թող աշխատասէր
մէկն ըլլայ . այդ բաւ է :

ՀՐԱՀԱԿԱՆ . — Ես ինչ տեսակ բառ է . նոյնպէս դու , նա , մենք ,
դուք , անոնք , այս , այդ , այն , ասիկա , ատիկա , անիկա :

6.—ԽԱՅՏԻՏԸ ԵՒ ԱՆՄԵԼ

ԲՈՎԱԿԱԿԱԿՈՒԹՅՈՒՆ . — Անձեղ
մը կ'ըսէ խայտիտին , « ինձ երգել սոր-
վեցուր » . Բայց խայտիտը կը ծաղրէ
զանի : « Դո՞ւն , կ'ըսէ . դուն կարող
չես բան մը սորվելու » : Թէ ինչո՞ւ , ա-
հա այս առակէն կիմանաք :



« Սորվեցուր ինձ քաղցրը գեղցիկ » .

Այսպէս կ'ըսէր շատիսս անձեղ՝

Սիրուն , զըւարթ այն խայտիտին

Որ զարնան կ'երգէր մէջ անստառակին :

— « Գիտեմ , հոգին , կատակ կ'ընես ,

« Բայց , քու ցեղդ , գրաւ կը դնեմ ես ,

« Բան ըլ սորվիր մինչ յափուեան » :

— « Ինչո՞ւ արդեօք , իմ պիտական » :

— « Երգելու համար երգեր շատ անուշ ,

Պետք էր նախ զիտնալ աղեկ դնելու ուշ» :
Եւ շատախոսն չգիտեր այս բան :

ԱՐԱՅՈՒԱԿԱՆ. — Ո՞չ, այս անձեզը երեք բան մը չպետի սորվի,
որովհետև անդադար կը ցատկը ունէ, աջ և ձախ կը նայի, ափեղցիւղ
կը խօսի : Շատ տղայքներ այս անձեզին կը նմանին : Դասի առեն
ուսուցչին մտիկ ընելու տեղ շատախոսութիւն կ'ընեն : ատան մէջ,
ամէն տեղ ոչինչ բաներ ըստելու համար կը շատախոսնեն, փոխանակ
փորձառու մարդոց մտիկ ընելու : — Շատախոսները իրենցմով գոհ
կ'ըլլան : Կը կարծեն թէ շնորհալի կը համարուին : Տգէտ և անմիտ
կը մնան և ամէն ոք զանոնք կը ծաղրէ :

ՀՐԱՀԱԿԱԳ. — Ի՞նչ բաել է գեղգեղ, զիտելու ուրիշ բառեր՝ որ երգ
նշանակեն :

ԱՌԱՎՈ. — Բնուրիւնը մարդուն ուրած է երկու ականջ և մեկ քերան,
որպէս զի սորվի թէ պետք է շատ մտիկ ընել և իիչ խօսիլ :

ԲԱՌԱՔ. — Գեղգեղ, երէ . — ուշ գնել, գործ դնել :

7. — Ս. Գ Ր Ի Գ Ո Ր

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. — Տղաքներ, Ս. Գրիգոր իւր պղտիկու-
թեան ատեն ալ սովորական տղայ մը չէր : Երբոր մեծնաք եւ իւր
կեանքը սորվիք, աշխատեցէք անոր բարի զաւակներն ըլլալու :

Ծնառ Ս. Գրիգոր 257 թուականին վաղարշապատի-
մէջ, հայրն էր Անակ, եւ մայրը կը կրչուէր Ոգոնէ : Եւ-
թաղ անունով մէկը Անակին երեք տարեկան զաւակը
կեսարիա փախցուց իւր Սոփիա առնտուին հետ : Այն

տեղ մանուկը մկրտուելով Գրիգոր անուանուեցաւ եւ
մեծցաւ քրիստոնէական հոգևով, սորվելով Յունաքին
եւ Ասորեքին լեզուները, նոյնակէն կրօնքի վերաբերեալ
գիտութիւններ : Երբ շափակաս եղաւ, ամուսնացաւ
Դասիթ անունով յօյնի մը Մարիամ աղջկան հետ,
որմէ ունեցաւ երկու որդի, Վրժանէս եւ Արիստա-
կէս : Երեք տարիէն ետքը երկու ամուսինները փո-
խադարձ համաձայնութեամբ բաժնուեցան մէկմէկէ :
Մարիամը իւր պղտիկ տղուն հետ կուսանոց մտաւ, իսկ
Գրիգոր Վրժանէսը դայեակներու յանձնելով ինք գնաց
ծառայութեան մտաւ :

ԱՐԱՅՈՒԱԿԱՆ. — Բարի հայր մէկ Ս. Գրիգոր . անոր կեանքին ա-
մենէն նշանաւոր գեպքերն են այն ամէն տառապանքներն՝ որոնք
եկեղեցւոյն համար կը եց, Տղաքնեն'ը, մտքերնիդ պահեցէք այսպիսի
հօր մը յիշատակը :

ՀՐԱՀԱԿԱԳ. — Ի՞նչ կը ցուցմէն 275, երեք, երկու եւ ասոնց պէս
բառեր :

8. — ՄԱՏԱԿ ԿԱՊԻԿԸ, ԿԱՊԻԿՆ ԵՒ ԸՆԿՈՅՁՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. — Մատակ կապիկ մը ընկցյալ մը կը խածնէ
առանց անոր կեղեւը հանելու : « Ի՞նչ գէշ է » կ'ըսէ նա . եւ ընկոյզը
կը նետէ : Կապիկ մը զայն կը ճաշակէ և այն յիմարին աղէկ դառ
մը կուտայ :

Կապիկ մը մատակ առաւ հապճեպով
լնկոյդ մը փակուած կանանչ կը մեպով :
Խածաւ զանի, խոժոռեց դէմքն . « Ա՛ն . իրաւ

« Մայրըս ինծի շատ սուս , կ'ըսէ , խօսեցաւ :
 « Երբ հաւասացուց թէ աղէկ են ընկրցվներ .
 « Այսուհետեւ պէտք է հաւատք ընծայել
 « Ծերոց տմէն խօսքերուն
 « Որ խարեն մեր մանկութիւն :
 « Կրողն ուտէս ասիկա » :
 Եւ կը նետէ զայն ահա :
 Բայց կապիկ մը կ'առնու շուտով
 Կոսրէ ընկրցվն երկու քարով ,
 Կեզելով կոտէ և կըսէ . « Հոգի՛ս ,
 « Իրաւունք ունի մայրդ , հաւատ՝ խօսքիս :
 « Շատ համով են ընկրցվներ , պէտք է բանալ միայն :
 « Յիշէ՛ , յիշէ՛ միանդամայն
 « Զիկայ երբեք հաճոյք առանց աշխատութեան » :

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ — խոնարհութեամբ ընդունել քեզմէ աւելի փոր-
 ձառւու անձերուն խրանիերը . աշխատութենէ մի քաշուրի , այլ
 միքէ զայն : Ասով պիտի վարձատրուիս գուն . Շւսանդրին համար
 հաճոյք մ'է վկայագիր ընդունիլ , բայց զայն ընդունիլու համար
 պէտք է աշխատիլ :

ԲԱՌԱՔ . — Հազգեպով , ահապարանուն . — կծեպ , իւլ . — կե-
 զեւել , իւլւ հանել :



ԽՀՀ Փ. 6

9.—ԳՈՂԵՐ ԵՒ ԷՇ

ԲՈՒԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Երկու
 ստահակիներ էշ մը գողցան . Տեսէք
 թէ ի՞նչ շահ կը հանեն անոնք իրենց
 գողոնին :



200
868
8

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ — Երբոր անոնք զիրար կը հարուածէին , ուրիշ
 ստահակ մը անոնց էշը գողցան : Շատ աղէկ : — Երբ երկու պարկեշտ
 մարդիկ ի միասին կ'աշխատին , իրենց շահը բաժնելու համար իրարու
 խօսք կը հասկըսն : — Բայց այնակս չէ գողերու համար . գողու-
 թեան մէջ կը միաբանին , բայց գողցանածը բաժնելու համար թըշ-
 նամի կըլան , և կոռուելով շահածին կը կորսիցնեն :

ՀՐԱՀԱՆՑԻՔ . — Ի՞նչ հորով են , զողի , էօն , կուրի պի զորի
 Ասենի , հարուած , զող , աւանակ :

Ա.Ա.Ա.Վ. . — Զարերէ երկար ատեն չեն մնար անձանյի :

7/31. 1922

67-54



10.—Խ Ի Ղ Ճ Ը

ԲՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹՅԱՆ. — Աչա բարի տղու մը ըրած խորհրդածութիւնը . կը լսէ . կան գիշերներ , երբ զուտթի կ'ըլլամ , եւ ուրիշ գիշերներ՝ տառուր , ինչո՞ւ է այս զանազանութիւնը . — Եւ այն ատեն կը հասկընայ թէ իւր խիստ կը պատճառէ այս զանազանութիւնը :

Բնդ միշտ ինքզինքս շատ գո՞յ կը զգամ , երբ լու կատարեմ իմ պարտքերս : Այն ատեն աւելի հաճոյքով սեղան կը նստիմ , կը վազեմ , կը ցատքեմ , կ'երգեմ : — Բայց եթէ ծոյլ եղած ըլլամ , կամ չար , հանգիստ չեմ տնենար , եւ ա՛լ հաճոյք չեմ զգտր տառելու կամ խաղալու : — Այն ատեն իմ խորհմէ որ վիա կը տանջէ , որ ինձ կըսէ թէ թերացած եմ պարտականութեանց մէջ , եւ այսպէս ընկերու տղէկ մէկը չպիտի ըլլամ :

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Զաւա՛կա , միշտ մտիկ ըրէ՛ այն ձայնին՝ որ քու հոգւյդ մէջ կը խօսի : Քու մայրդ կամ քու ուստցիչդ չեն որ քեզ կը պատճեն և կամ կը վարձատրեն : Այլ նոյն իսկ դռն ես , քու իգղճդ : — Դուն ամէն մարդէ կընա պահէլ քու ըրած մէկ չար գործդ , բայց չես կրնար քու խզէդ պահէլ զայն : Դու չես կրնար պայն լրեցնել . և այն քեզ պիտի պատճէ :

ՀՐԱՀԱԿԳ. — Ո՞րն է եզակի եւ մրկ յոնակի նետեալ բառերէն , իմեզինք , պարտեր , հանոյք , սեղան , հանգիստ , խինն , պարտականութեանց :

ԱՌԱՋ. — Մարդ գոհ կ'ըլլայ մխայն իւր պարտի կատարելով :

13.—ԱՆՁՐԵՒՈՏ ՕՐ ՄԸ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ. — Արձակուրդի օր մնէ , բայց անձրեւ կուգայ , կարեեի չէ գուրս ելնել եւ ընկերներով խաղալ : Ի՞նչ պէտք է ընել : — Սահակ կը ձանձրանայ , մինչդեռ իւր եղբայրը շատ կըզբունու : Աչա թէ ինչո՞ւ :

Անձրեւոտ օր չը պիրեր Սահակ ,
Զգիսեր խաղալ նաև միայնակ ,
Երբ ձառին տակ կրնայ խաղալ խմբովին
«Կը ձանձրանամ այս տեղ» , չըսէր րդնասին :
Սակայն մի օր յոնիս տանուն
Անձրեւ կուգար մինչ իրիկուն :
Սահակ նեղուած եղոր գընայ՝
Որ կարդալու կը զբաղած ,
«Ենչպէս ժամանակին երեսի երկար ,
«Եկո՛ւր որ խօսինք պրօնելու համար .

«Դու կը ձանձրանամ այդ տեղ մինակուկ» :
— «Ճամ լու կ'գրօնում , չունիմ ես տապասակ» :
Պատապիսանէ փարիկ Մարգար ,
«Ես կը կարդամ դիրք մ'օգտակար» :
Մարդ զիրթերով տաղտով չզգար :

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Բաց օդին պտըտիւ , ընկերներով խաղալ , լսա : Բայց եթէ անձրեւ գոյ , եթէ առանձին ըլլայ մարդ : — Եւ սակայն կան բարեկամներ՝ որմէք մինակ եղանկերուն կ'ընկերակցին : Առանք գրքերն են : Գրքերը քեզ կը խօսին , բայց կը սորվէցնեն , առնոք քեզ կը պտըտցնեն հեռու երկիրներ . առնոք քեզի կենակց կ'ընեն անցած գարերու մարդոց . կը պատմեն գեղեցիկ պատմութիւններ՝ որմէք կը խորացնեն կամ կը լացնեն : Այն որ կարդար կը սիրէ չամեցանաց երպէի :

ՀԵՅԱՆԻԳ. — Ի՞նչ տեսակ բառեր են, խմբովին, բնաւին, միայնակ, այդ տեղ, ուստի:

ԲԱՌ-Ք. — Խմբովին, ե՞քո՞ւ. — Տազտուկ, չոհհրայի,

ԱՌ-ԱՄ. — Դիմիկ կարդաղ ուսմեշու, ուղղուելու և ափովուելու համար:

12. — ՍԱԼՈՐԵՆԻՆ



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԹԻՒՆ. — Պարտիզին մէջ մարդ չիկայ: Ո՞չ, այն գեղցիքի պատուղները՝ որոնք սալորենին կախուած են: Յակորիկ պիտի կընար ուտել ուզածին չափ. ո՞վ պիտի գիտնար: — Բայց Յակորիկ աւելի կը սիրե հնազանդիլ: Իւր հնազանդութիւնը կը վարձատրուի:

Յակորիկ որկասմայի աչքով կը նայէր սալորենիին՝ որ շատ հասուն ազւոր սրսուղներով լեցուն էր: Շատ փափաքեցաւ անոնցմէ մէկ քանի հատ քաղել. բայց իւր հայրը արգիլած էր այդ բանն եւ ինքնիրեն կ'ըսէր: «Հոս մէկը չիկայ որ զիս տեսնէ, ոչ հայրս, ոչ պարտիզպանը, վերջապէս ոչ մէկը, եւ ես առոնց մէկուն դիտնալուն պիտի կրնայի այս սալորենին մէկ քանի հատ առնուել», բայց կ'ուզեմ հնազանդ ըլլալ: Զեմ ուզեր որկասմերութիւնս գոհացներս համար ինձ պատուիսուածը չպահել»: Եւ Յակոր հետանազու վրայ էր: Այս առեն հայրն, որ ծառի մը ետեւէն մտիկ բրած էր անոր, վազեց անոր առաջ:

Հեւ եւ ըստաւ. «Եկո՛ւր, Յակորիկս, Եկո՛ւր, տղաս. Հիմայ մէկանեղ քաղենք այն ապեր սալորենիրը»: Եւ հայրը սկսաւ ծառը թօմթուել եւ Յակորիկ տեսաւ որ իւր բարի գործը առատապէս վարձատրուեցաւ:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Եթէ հայրը հսն եղած ըլլար, եթէ Յակորիկ սալորենը ունեցած ըլլար, ոյսպէս պիտի վորձատրուէ՞ր: — Այս՝ ինչո՞վ, խզմանքին միջոցաւ, որ անոր պիտի ըսէր. «Աղեկ, դուն պարկեցա տղայ մ'ես»:


ՀԵՅԱՆԻԳ. — Որկրամոլին արման է որկոր, որ կը հօանակէ կոկորդ: Այս բառերն ուժեկ եւկու բառէ կը կազմուին, բարդ կ'ըսուին:

ԱՌ-ԱՄ. — Հնազանդուրիւնը մանկանց ամենէն բայց առայինուրիւնն է:

ԲԱՌ-Ք. — Որկրամոլ, չորոշեւ:

13. — ԱՌԻՒԾ ԵՒ ՄՈՒԿ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԹԻՒՆ. — Առիւծ մը մուկի մը կեանքն աղասած էր. ասի դիւրին բան մ'է առիւծին համար, բայց զարմանապին այն է որ նայն մուկն առիւծին կեանքն աղատեց:



Առհասարակ ամենուն
Աշխատէ որ բարիք անես.
Դա ո՞վ, նա ո՞վէ չասէս:

Զեռքէդ որ զայ ոչ մէկուն
Պատոյն, շահմ փոքրիկ վընսու,
Մազի թէլով անդամ, շըստա .
Զի շըկարծած խեղճ թըշնամիտ
Քու կըրըստեանդ կ'ըլլայ սափիթ .
Ընդ հակասակն պոքք երախսոփք գնձոյսա
Կը խափանեն մեծ մէ՛ծ չարիք :

Անտառին մէջ ալըզտիկ Մուկիկ ,
Իւր պոչն արած խաղափիք ,
Գրոր մըլլոր մահ կուգար .
Նա չէր գիտել որ հոն պատեմած
Առիւծն անոյշ քուն կ'ըլլար :
Նայիս՝ յանկա՛րծ ,
Մուկն Առիւծին թաթ չինա՞յ :
Թէ որ կամաց թաթ սեղմէր նո ,
Խւղճ Մուկին բանն էր բառել :
Բայց սա սկըսաւ աղաչել .
— «Մեղայ ձեզ տէր, ըստեսայ ,
«Եչքիս արցունքը վըկայ :
«Ուրիշ անդամ հեռու հեռու .
«Կ'երթամ ես խաղ խաղալու .
«Ձեզ անհանգիստ ասկէ վերջ
«Ձեմ անել ես կեսնքիս մէջ :
«Ներէ յանցունքս , տէր իմ հըսկայ .
«Մահուանէս ձեզ ի՞նչ օգուտ կայ» :
Անոշիկ խօսքեր ձարսասան Մրկին
Ի գութ չարժեցին ահեղ կենդանին :
— «Գընա՛, ասայ , խաղք եղիր ,

«Քեզ կը բաշխեմ այս անգամ .
«Այլ միշտ եղիր մոտադիր ,
«Ուրիշ անդամ թէ արթըննամ ,
«Քու պատճառաւոր անոյշ քունէս ,
«Պատիթդ կ'առնես» :
Թողուց Մուկիկ որ ասլիր :
Խնդն իյնալով կըոնըիր
Սյադին , այնդին թաթերն , ոտքեր ,
Կը ձագկըտէր , կը յօրանչէր :
Սա եւս մաքէն չէր անցընել
Որ թակարդի մէջ է ինկել :
Թաթեր , ոտքերը կաշկանդուած ,
Մընաց Առիւծը յետ ինկած .
Ու որչափ որ վե՛ր վար չարժէր
Կամրանային այնչափ թեմբր :
Միրով փրրթաւ Առիւծին ,
Սյնպէս ահեղ մըրենչեց
Որ իւսն ու ձոր թնդացին :
Մուկը նորա ձայնը ըեց .
Դարձաւ եկաւ . — ի՞նչ տեսնա :
Իւր քիչ առաջ ազատարար , ունի , մըմա , մըմ
Թէ վրայ գրվուու չըփութայ , մըման , մըմա
Պիսի սատկի հոն չարաչար :
Աձապարեց

Որոգայթին լարը շուտով
Կըրծեց կըրծեց
Իրեն սուր սուր ականերով :
Առիւծ մէկ մ'որ նո՛ր թափ տըւաւ
Թակարդին լսրը քակուեցաւ :

Ոտքի ելաւ գաղանն իսկոյն ,
Թափեց վաշին հողն բաշերան ,
Արիւնալից աչքը չորս դին
Պըտրտելով ի յանտառին ,
Մէկն կը վթնառէր , թափել գիտուն
Սրտին էրուցք աւ բարիլութիւն ;
Սյլ տեսաւ նա , ճիշտ դիմաց
Բարերապ Մակը կրամած ;
Որ այսպէս կ'ասէր ,
«Զեղ երկայն օրեր .

«Ինձի արած ազէկութեանդ գոխագարձ ,
«Տէր իմ առիւծ , ընդունէ զայս վորքիկ վարձ» :

Հ. Ք. Քաջեներեան

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Ամէն մարդու օգտակար եղէք , ձեր ընկերներուն՝ որոնք ձենէ տիգը են , կամ անոնց՝ որ ձենէ զօրաւոր են . անոնք կրնան օր մը ձեզի ծառայութիւնն մատուցանել . Եւ մանաւանդ առանց որեւէ վարձատրութեան յուսալու օգտակար եղէք այլոց . Ըստին է . բային ըկորտուիրերին . Եւ ինչու . Անոր համար նա որ ծառայութիւն կը մատուցանէ , եթէ բարի սիրու ունի , ինքզնքը երջանիկ կ'գոյ .

ՃՐԱՃԱՆԳ . — Ի՞նչ նոլով են , ամենուն , բարիք , մէկուն , պատյն , շահին , վիաս , մազի , թերալ , կորաւեան , տոիք , չարիք , երախիք , անտառին , խաղալիք , մուկին , առիւծն .

ԱՌԱՋ . — Աղեկորիւն լրէ ծովը բավիկ , ծովը լրերկ նէ , աղիք կը բերէ .

ԲԱՌԻՔ . — Առիթ , ուսումնու . — Երախտիք , ուշէւունէւն . — Ման գալ . ուրբէւլ — խօսքը եղիր , ենուա . — Ճապկըտիլ , յօքանչէւլ-էւլէննաւ (իւրէւլէւ) . — Բառ , ինդասայ խոզ .

14. — ՇԱԳԱՆԱԿՆԵՐԸ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Ահա ...
շուն է . հովը սաստիկ կը փէէ . աղէ՛կ .
այն վար կը թափէ շագանակները . Ի՞նչ
ուրախութիւն , երթաւ ժողվել փայ-
լուն գեղեցիկ շագանակները .



Աշնան հովը զուարիթ մանկանց
Սուաստ առաստ կուտայ իւր գանձ ,
Այն կը ցանէ մեծաքանակ
Անոնց ճամփան վրայ շագանակ :

Կանանց պատեանք ինկած գետին
Ահա շուտով մը կը բացուին .
Գոհարիթ պէս յայտնուելով
Այն պտուղներն առաստ , համոն :

Եւ ազաքներ , այն խումբն անվախ
կը լեցընեն ուրախ ուրախ
իրենց սակաս եւ կամ կողով
Շագանակներ հազարներով :

Ուրախութիւնն անոնց աչքին
Փայլ տայ , յետոյ երեկոյին
Ճապտարութեամբ ամէն տղայք
Պիտի շինեն իրենց մանեսակ :

ԹԱՐՈՅԱԿԱՆ . — Եւագոյն խաղալիկներն ստակավ քննուածները չեն միշտ, այլ անոնք՝ զորս մորդ իւր ձեռքով կը չինէ :

ՀՐԱՀԱԿԱԳ . — Ի՞նչ է նետենալներուն հականիւերը, Աշան հով, զուարք, մանուկ, տռաս, ցանել, մեծախանուկ, զեփն, համով, ուրախ, ուրախութիւն, շինել :

15.—ԿՈՐՍՈՒԱԾ ՏԱՄՈՅՑ



ԹՈՂԱՇԴԱԿՈՒԹԻՒՆ . — Տղայ մը կուլար, որովհետեւ տանոց մը կորպունցուցած էր, անցորդ մը գժաց անոր գրայ և ուրիշ դրամ մը տուաւ անոր : Վայրկենէ մը վերջ աղան իւր կորպունցած դրամը գտաւ : Տղան կրնար երկուոքն ալ պահել, բայց պարկեշտ և վեհանձն էր. գարձուց գրամն իւր տիրոջը :

Աղնուական անգվացի մը աեղ մը պտղակելու ատեն պատահեցաւ տղու մը՝ որ կարծես թէ կորսուած բան մը կը մնառէր եւ կուլար :

— Ի՞նչ ունիս, ըստո նա անոր :

— Ա՛հ, պարտն, մայրիկս ինձ դրամն մը տուաւ որպէս զի կաթ առնեմ, զայն կորպունցուցի :

— Տղա՛ս, անհոգ եղիր, բան մը չէ այդ դժբախութիւնդ : Ա՛ս, ահա քեզի ուրիշ մը, ա՛լ մի՛ լար :

Սյո ըստու եւ հեռացաւ :

Բայց անկէ յիսուն քայլ անդին, լսեց որ իւր եռեւ

էն մէկը կը վագի : տղան էր որ անոր հասնելու կ'աշխատուէր :

— Պարո՞ն, ըստո անոր՝ տղան բոլորովին ուրախ, դրամն գտայ եւ ձերը ձեզի կը գարձնեմ :

— Շատ աղէկ, տղա՛ս, դուն ողորմութիւն չես ուզկիր . իրաւունք ունիս, միշտ պահէ այս փափուկ եւ հըստարու ուղղութիւնդ, եւ ինչ որ ալ ըլլաց վիճակդ, պիտի պատուեն քեզի :

ԹԱՐՈՅԱԿԱՆ . — Տղաքնն՛ք, թէ հիւսնդութիւնը, թշուառութիւնը ձեզի ասիպեն նպաստ մը ընդունելու, այն հաստատ որոշմուսի ընդունեցէք միայն՝ թէ երբոր կարող ըլլաք, այն նպաստը զիսի փոխարինէք :

ՀՐԱՀԱԿԱԳ . — Պոյս հաւուածին մէջ հօանակուած եղակի բառերն յոբնակի բրէք, յոբնակի նեեր եղակի :

ԱՌԱՋ . — Ռակին եւ արծարը փորձաբարով կը փորձուիմ, բայց մարդկանց սրտերը ուկրով եւ արծարով :

16.—ԲՆԱՉԴՈՒՄ

ԹՈՂԱՇԴԱԿՈՒԹԻՒՆ . — Կանուխէն սորվինք Աստուծոյ գոյութիւնն եւ գիտանք թէ նա կուտայ մեղ ամէն բան :

Ո՞վ տրվեցուց փոքրիկ թուչնոյն
Մանաւով, փետրավ բայն մը չինել,
Ո՞վ տրվեցուց իրեն ինսամով
Զագերն անոր մէջ ամիսովիել :

Ո՞վ սորվեցուց ճարտար մեղսախ
Անոյշ ծաղկանց մէջ թըռչառել,
Ու ձմեռուան իբրեւ սնունդ
Փեթակին մէջ մեզ համբարել:

Ո՞վ սորվեցուց փոքրիկ մրջման
Գետնի տակին ծակեր փորել,
Եւ ամարան տաք օրերուն
Զմրան համար կեր պատրաստել:

Աստուած անոնց յըցուց ճամբան
Իրենց պէտքերը հոգալու ,
Ինքն է որ խելք ու շնորհ կուտայ
Աշխատասէր աղաքներու :

ԱՍՏՐԱՑԱԿԱՆ. — Բնազգումը ներքին յօժարութիւն մ'է , որով
Դրսէր կը կատարենք առանց հասկընալու զանոնք կամ անոնց
պատճառները քննելու :

ՀՐԱՇԱԿԱՆ. — Ի՞նչ հոլով են, փոքրիկ բռչնոյն, մամուռվ, փետրով ,
Բոյն , խամավ , ձագերն , նարտար մեղուին , ծաղկանց , ձմեռուան ,
փերակին մէջ , մրջման , ծակեր , ամարան , կեր , համբան , խելք ,
ձնորն :

ԱՌԱՋ. — Մշակենի միշտ բարիի գործելու , աշխատասէր ըլլա-
ջու թեազդներն :

ԲԱՌԱՔ. — Համբարել , խւլքը . — կեր , ուրելէ + .

16. — ՄԱՅՐԸ, ՏՂԱՆ ԵՒ ՊԱՐԿԵՐԷՆԵՐԸ

ԹՈՎԱՇԴԱԿՈՒԹԻՒՆ. — Եդ պար-
կերէն փորին տակ մեսակ մը դրասան
ունի , ուր կ'ապաստոնին իւր ձագերը ,
երբ տանիք վտանգի մէջ ըլլան : Այս
թէ ի՞նչպէս սիրով նա անոնց վրայ կը
հսկէ :



Օտանկին վրայ նատած իր մօր՝
Բերոցի տղան կ'ըսէր մի օր .
«Մայրիկ , ի՞նչ է այս կենդանին ,
«Որ կը պալսով իր ձագերով միասին .

«Աղուէս թթւի» : — «Զաւա՛կս , այն է
«Կ'ըսէ , մասակ մի սպարկերէ :
«ԱՌէն մօրիշ բարեգորով
«Լի խընամով , նաեւ սիրով :
«Բասամոքին քով ունի քսակ ,
«Կարծես պարկի մ'է այն տեսակ ,
Ուր իւր ձագեր գտանգի ժաման
«Ծածկին իրենց տկալութիւն :

«Աղմուկ մ'ըրէ , ի՞նչ կ'ըլլան տե՛ս» :
Զեռք զարմէ պամն եւ պարկերէն փութապէս
վեր կը կանգնի եւ կը պոռայ ողբագին :
Ահա ձագեր զիմեն իրենց մօր գրկին :
Պարկը բացուի եւ սովո՞ն ձագ

Հոն կը մոնէ արագ արագ :

Այնուհետև մայրը շուտով
Փախչի , իւր գանձ հետ կրելով :

Բերոցի կինն կըսէ տղուն այն տան ,
«Տըլա՛ս , թէ բախտն ըլլայ քեզ դէմ ,
«Միշտ պարկերէն յիշ՛ , գիտցի՛ր յաւիտեան ,
«Մօր մը ծոցն է միշտ ապահով ապատան» :

Թիրախան

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ . — Տղաքներ , երբ դուք փոքր ցաւ մը ունենաք , ձեր մայրը ձեզ կը գրկէ , կը գտուէ , եւ ձեր ցաւը անմիջապէս կ'անհետանայ : Երբ մեծաւք , գարձեալ նա ձեր մտահոգութիւնները պիտի փարատէ , և ձեզի սիրտ պիտի տայ անոնց դիմադրելու :

ՀՐԱՀԱՅԻ . — Ի՞նչ կ'ըստին նետեւեալ բառերուն ն ժեղազիր դրուածնեն , ծունկին վրայ , սասանիսին բով , վասնի ժամանն , իւր հետ ժեզ դեմ :

17.—ՄԻՈՒԹԻՒՆ ԸՆՏԱՆԵԱՑ ՄԷԶ



ԲՈՎԱՆԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ . — Ազէկ
հետեւեցէք այն ուղեւորութեան՝ զոր
խաղողի ողկոյզը կ'ընէ ձեռքէ ձեռք
անցնելով :

Մայր մը իւր աղջկան խաղողի ողկոյզ մը տուաւ .
Գոքրիկ աղջիկը զայն առնելէ ետքը մտածեց որ այդ

ողկոյզը իւր եղորը շատ հաճելի պիտի ըլլար , ուստի զայն անոր տուաւ : Եղայրը առ զայն եւ ըստ . « — «Հայրս որ վարը կ'աշխատի , անշուշտ յոդնածէ . այս զովարար ողկոյզը անոր տանինք » :

Հայրն ալ տուաւ : Յետոյ քիչ հետու իւր կինը տեսնելով իրեն քով կանչեց , որպէս զի ողկոյզը անոր տայ :

Այսակս խաղողին ողկոյզը դարձեալ զայն տուող ձեռքերուն մէջ եկաւ , եւ մայրը չնորհակալ եցու Աստուծոյ այն միութեան համար՝ որ կը տիրէ ընտանեաց ամբողջ անդամներուն մէջ :

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ . — Ամենէն գեղեցիկ բանն է այն ընտանիքն ուր ամենքն վիար կը սիրեն և իրարու հետ կապուած են սիրտիւ : Փոքրիկ աղջաքներ , գուռ կրնաք այս երջանկութիւնը յառաջ բերիլ , նայեցէք որ բարի և սիրելի ըլլաք : — Ազէկ պտուղ մը ուտելին հացոյք մ'է . բայց զայն մեր մէկ սիրած անձին տան աւելի մեծ հաճոյք է :

ՀՐԱՀԱՅԻ . — Հոլովեցէք , մայր , աղջիկ , խաղող , ողկոյզ , եղայր , հայր , ձեռք :

Ա. Ո. Ա. Խ . — Այրեցէք զիւար : — Զադացը երկու տարեն , սկրի երկու զիւար : — Երկի ուրիշին ինչ որ պիտի ուզկի որ ուրիշներ ընկեն ձեզ : — Հայրեր և մայրեր , երկ կուզէք որ ձեր զաւակներն համերաշի ըլլան , դուք ալ այնպէս եղէ :



18.—ԱՂՈՒԵՍ ԵՒ ԽԱՂՈՆ

ԹԱՊԱՆԳՐԱՊՈԽԹԻԿՆ . — Աղուէս
մը սարփինայի մը առջեւէն կ'անցնի .
խաղողներն ախորժաբեր են, բայց շատ
բարձր են : — Ի՞նչ ընէ աղուէսը. փո-
խանակ ըսելու, թէ յեւ կրիաւ հասնիլ
այն գեղեցիկ խաղողներուն, կ'ըսէ .
« Չեմ ուզեր, որովհետև անոնի անկա-
շին շատ կանանչ են » :

Թաղցած Աղուէսուկն ինչ ըրաւ
ըրաւ ,

Այգի մը մըստաւ

Տեսնէ որ խաղողները

Կուղ կախուած կը վասին .

Սաննամարդին ոչ թէ միայն աչքերը .

Ակրաններն աւ կըրակ առին .

Կուգերն որ ըսե՞ւ իրարմէ հասուն ,

Մէկնմէկ յակընթի նըման պըսալըսուն :

Ի՞նչ էր՝ գիտե՞ս՝ ցաւալին ,

Կուգերը խիստ բարձր էին :

Մեր Աղուէսուկը շատ աշխատեցաւ .

Ցատքեց ցատքըտեց, չորս դին ման եկաւ ,

Ճար մը ըը դտաւ ,

Մէկ կուղ մըն աւ փըրցընել չը կըսաւ .

Ամբողջ ժամէն տւելի

Պարագ ամելզ կը յոգնի .

Կ'ելնէ կ'երթայ բանն ու կ'ըսէ .

« Ե՞հ, ի՞նչ կայ ,

Տեսքին նայիս նէ գէշ չէ ,

Բայց կա՛մ-կանանչ է ահա .

Զե՞ն գտներ մէջը եւ ոչ մէկ հասորիկ

Հասուն խաղողիկ :

Գիտե՞մ, բերանդ որ դըրուին ,

Իսկայն ակրաններըդ չարաշար պիտի հարաւին :

Գարքիւ Արենափու. Այլազեան

Գորիով

ԹԱՐՈՅԱԿԱՆ . — Ի՞նչ կը մտածէք Աղուէսին վրայ . իրաւունք
ունի չցաւելու, ի՞նչ օգուու ցաւելն . Բայց իրաւունք չըւնի ստելու .
ունայինամութեամբ կը ստէ, կերծելով թէ կ'արհամարձէ իր ու-
զած խաղողները : — Սարգիս կ'ուզէ գնել գեղեցիկ զերք մէն ի՞նչ
գրատունէն, բայց գերբը ստղ է : Եթէ զւարթութեամբ իւր
վիճակին համակերպի, իրաւունք ունի . չըւնենան ամօթ չէ : Բայց
եթէ ըսէ . « Այս գերբը շատ ոչինչ բան է, չեմ ուզեր զայն » : Այս
կերպով ստափու մը եւ ունայինամիտ մէկը պիտի ըլլոյ :

ՀՐՈԱՇԱԿ. — Հետեւալ զոյականեերուն բոլ մէկ մէկ ածական
դրէք . Աղուէսուկ, այգի, խաղողները, աշերը, ակրաները, յակինք,
ծամ, տես :

ԱՌԱՎ. — Երբ մարդ սիրածը յունինեայ, ունեցածը պէսէ կ
սիրէ :

ԲԱՌԱՔ. — Կուղ, ուղիւղ . — Պապուուն, գոյական :

20. — ԱԳՐԱԽՆ ՈՒ ԱՀՈՒԷՍ



ՅՈՒԱՆԴԱԿԱՌԻԹԻՆ. — Ահա կը
տեսնէք թէ ի՞նչպէս Ագռաւն, որ յի-
մար մ'եր, կորսնցուց պանիրը, որպէս
զի տեղի հաճոյքով մը մտիկ ընէ
Աղուեսին շողքորթութիւններուն:

Ոստի մը ծայր
Պարոն Ագռաւն էր թաւեր.

Բերանն աւար

Դադցած պամփ կտոր մ'ունէր :

Հոտը կ'առնաւ.

Արսէոր վեր վեր կ'իյնայ.

Անուշ լեզու

Կուկոյ վարէն ձայն կուտայ .

« Բարե՛ւ բարե՛ւ,

Պարոն Ագռաւ,

Քեզ շատ արեւ .

Ո՞հ, ի՞նչ աղուոր

Ի՞նչ գեղեցիկ

Ես իրաւ որ :

Առա չը կարծես

Թէ ձայնդ ալ է

Աս տեսքիդ պէս ,

Դուն մէկ հատիկ

Անտառխ մէջ հիւր հաւերտուն ես փիւնիկ » :

Աս ըսելով խընտումէն

Կելէ Ագռաւն ինքիրմէն .

Կըսուց մը լայն կը բանայ

Որ անուշ ձայնը ձըգէ .

Որոր բերնէն վար կ'իյնայ .

Աղուեսին խկոյն կը խըլէ ,

Զայս ըսելով իրեն հնն ,

« Միասիս Պարոն ,

Գրնա խելք սովորէ .

Ամէն շողքորթ կ'ասարի անտայմէն

Որոնք կը խարսին իր անուշ լեզուէն .

Աս գասն որ հիմա գու ինծմէ առլիր ,

Կ'արժէ , խօսք չը կայ , կըսոր մը պանիր » :

Ագռաւն ամօթով

Սըրախն էրուքով ,

Երդում կ'ընէ հնն , թէպէտ քիչ մը ուշ .

Մէջ մ'ալ չստալու լեզուց վազաքուշ :

Թարգ. 2. Գեղարք Հիւրիկ

Լամոնիկ

ԹԱՐՈՅԱԿՈՅ. Աղուեսին խարեցայ մ'է , բայց իւր տուած դան
օգտակար է : Եթէ մտիկ ընենք շողքորթներու , պիտի խարուխնք .
Ագռաւն պէս մենք ալ պիտի պատուինք մեր անմիտ ունայնա-
մուսթեան համար : Միայն անոնց մտիկ ընենք՝ որոնք համարձակ-
օրէն կըսեն մեզ ինչ որ կը մտածեն մեր վայ , և որոնց յանդիմա-
ռամթեւններն եւ խորհուրդները զեկով կը կրթեն եւ լաւադոյն կ'ընեն :

ՃՐԱՀԱՆՔ. — Ո՞րոնք են նետեւեալ բայերուն Տեւեր , բաւեր Եր ,
վեր վեր կ'իյնայ , չկարծես , կը բանայ , վար կ'իյնայ , կը խլէ , կ'ասիր ,
երդում կ'ընէ :

ԱՌԱՋ. — Ով որ նուազ կը շողոնորք մեկը , նա աւելի կը սիրէ զամի :

ԲԱՌՈՔ. — Փիւնիկ , թռչուն մը , անհա հուշու . — Փալաքուշ , շպահուբ :

21. — ԾԻՄԵՐՆԱԿՆԵՐԸ



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — « Գայրոց մտնել , աշխատիլ . ի՞նչ ձանձրալի բան , կը մտածէր Աստուր , և ո՞րչափ երջանիկ են դպրոցականներէ աւելի ծիծեռնակները » : — Բարեկամաթթար մէկը անոր բացատրեց ծիծեռնակներուն տուած խրատը : Այն ատեն Աստուրը զուարթութեամբ դպրոց մասաւ և աղէկ աշխատեցաւ :

ԱՍԱՏՈՒՐ ԳԱՊՐՈԳ Կ'ԵՐԹԹԱՐ . բայց դրան առջեւ կանգ կ'առնու , գլուխը վեր կը վերցնէ եւ կը տեսնէ ծիծեռնակներն , որոնք կ'երթան կուգան , մերթ գետնի երեսէն երթաղով , մերթ տանեաց վրայ բարձրանալով : « ԱՇ , կ'ըսէ նա , ի՞նչ երջանիկ ապրելու եղանակ » :

Մարդ մը որ հոն զանի կը դիտէր , հասկըցաւ տղուն միտքը եւ ըստ անոր , « Դուն չես գիտեր թէ ի՞նչ կ'ըսնեն այս ծիծեռնակները : Անոնք ձանձեր կը բռնեն՝ որպէս զի իրենց ձագերուն տան , որոնք առանց անոնց պիտի մեռնէին : Սորիլի՛ , ասոնց զուարթութեամբ թրուշլը դիտելով , թէ ի՞նչայտ մարդ պէտք է իւր պարտքը կատարէ զուարթ պրովլ եւ առանց նեղուելու » :

— « Այո՛ , կը հասկընամ , ըստ Ասատուր , աղէկ դաս է այդ , եւ դպրոց կը վազեմ » :

ԲԱՐԵՍԱԿԱՆ . — Հանգիստ սրտով կատարուած աշխատութիւնը ձանձրացւցիչ չէ երբեք : Զուարթութեամբ դպրոց մտի՛ր , լաւ աշխատէ՛ և առանց նեղուելու : — Ծիծեռնակները ուրախի են , որպէս հետեւ իրենց ձագերուն համար կ աշխատին : — Քու ծնողքդ աւ հանջքով կ աշխատին , մտածելով թէ դուն անոնց պէտք ունիս : — Դուն ալ նոյնպէս զուարթութեամբ աշխատէ՛ , որովհետեւ դուն պիտի ուրախացնես ճնողքդ , երբար բարի և ուսեալ մէկն ըլլաս :

ՃՐԱՀԱՆԳ . — Ի՞նչ կ'սուրին նետեւեալ ենլազիր բառեր , զույլը վեր կը վերցնէ , կը տեսնէ ծիծեռնակները , զանի կը դիմէր , հասկըցաւ տղուն միտիլը , տնօնի ձաւձձեր կը բռնեն , իւր պարտի կատարէ :

22. — ԱՌ ԶԻՆԵԿԸ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Հօր և մօր համար իրենց տղան ազգիւր է սուրբ բանաստեղծութեան :



իմ Գառնուկիս սիրտն է
Զուտ , մաքուր ոսկի .
ինձի մըտիկ կ'ընէ ,
կը պատկի խօսքի :

Երկու աշուկներէն
Զինքն ըրի պաշիկ .

Թարթիչները խըգեց,

Գիրկու ըրաւ պաժիկ :

Օրուան լրտէն առաջ
Կ'եղմէ շուտ առասուն .

Թաշնիկներուն հետք
Ինքն ալ է արթուն :

Քանի՛ վըզան նայիս
Սիրտըս կը բացուի .

Թուշն է կարմիր խնձոր
Եւ աշուխն ծաւի :

Միհրան Յովհաննեսնան

ԹԱՐՈՅԱԿԱՆ . — Տղաքներ, մոտածեցէ՞ք թէ ինչ բարիքներ կ'ընդունիք ձեր ձնողքէն : Այս մոտածումը միայն ձեզ պիտի ստիպէ առնոց կամքին համեմատ մեծնալ, այսինքն բարի ըլլալվ .

ՀՐԱԶԱԿԱՆ . — Ի՞նչ կ'ըսուին նետենեալ շեղացիր բառեր, ինձի մտիկ կ'ընէ, կը պառկի խօսի, երկու այսուկներէն զինքն ըրի պաշիկ .

ՅՈՒՐ . — Խփել, հացել . — Ծաւի, վաղար :

23. — ԵՐԿՈՒ ՃԱՄԲՈՐԴՔ

ԹՈՎԱՆԴԱԿԱՆԹՈՒԽ . — Կը տես-
նէք ահա թէ ի՞նչպէս թումաս զըր-
կուեցաւ այն քսակէն, զօր չուզեց
բաժնել իւր ընկերոջ հետ :



Թումաս աղբար եւ Թոդաս սերտ բարեկամ .
Օր մը մօտի քարաքն երթալ բակասն .

Թումաս տեսաւ մէջտեղ ճամբուն
Ուկոյ քբասկ մը լեփ-լեցուն .

Կար ծըսկցաւ առաւ զայն,
Արսործոք դրսու ի գրըսպան :

Թորսան ասաց ուրախ սըրտով . —

— « Բազգերնիս լաւ յաջողեցաւ : » —

— « Ձէ, կըրկնեց Թումաս սպազուկ նայուածքով .

« Բազգերնիս այս տեղ չը յարմարեցաւ .

« Թէ կ'ուզես զրուցէ, բաղդրդ բանեցաւ : » —

Հաստ տրամաւեցաւ սիրտ Թորսուն՝

Պաղ խօսքերով բարեկամին .

Թէեւ լրսեց իրը անտարդեր .

Սակայն արինը զարկաւ վեր :

Ցեսայ զաշտէն յանտառ մըսած ժամանակ ,

Կազեցին յանկարծ

Թումասի գիմաց .

Արկանկըզակ երկու կըտրիձ աւազուկք :

Աւեղճը վախէն լեզապատռու.

— « Կորանք, կանչեց, Թորոս աղբար : » —

Աղբար Թորոս անսորբեր,

— « Կորանք, տասց, մի՛ զրուցեր,

« Այդ տեղ, կրոյ, կուգայ յարմար . »

Խոստրելով իր ճամփան՝
Գնաց մըտաւ ծառաստան :

Թումաս մինակ ի՞նչ անէր :

Միրուը մեկնիլ չէր ուզեր,

Ուստի շուտով քըսակն հանեց

Աւազակաց ձեռքը յանձնեց :

Թէ դու յաջող ու լսու օրիդ

Քու բարեկամ՝ չը յիշես,

Քու բարեկամի ալ նեղ օրիդ

Չի նայիր բնաւ քու երես :

Ն. Բ. Քուօնենան

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Թումաս ոչ միայն ևսակեր մ'է, այլ և անպարկելու մէկը, Որովհետեւ գտնուած բան մը ոչ թէ գտնողին է, ոյլ զայն կորսնցնողին : Այսպիսի պարագայի մը մէջ պարասակնութիւն է գտնուած առարկայն տեղոյն իշխանութեան յանձնել,

ՀՐԱՀԱՆՔ . — Որուեցէք այն հատուածին մէջ Տէր բայիներ :

ԱՌԱՋ . — Իւշ կերպով սացուած հարսուրիմիւը օգուտ յունի :

ԲԱՌԱՔ . — Արինկզակ, յարուադա:

24. — ԱՇՈՒԽԵՆ ԵՒ ԳՈՐԾԸ

ԲՈՎԱԿԱԴԱԿՈՒԹԻՒՆ . — Աշուխը

շատ չար է, և բոլոր առակիներուն մէջ

գըեթէ ինքն է որ ուրիշ կենդանինե-

րուն խաղեր կը խաղայ : Բայց այս տեղ

ինքն է որ կը բանուի անվաս և փոք-

րիկ կենդանիէ մը, այսինքն գորտէն :



Օր մը, աղուէս մը եկաւ ճահիճի մը եղերքը ջուր-խոնելու . գորոս մը խսովին վրայ նստած էր . նա անոր-եսեւէն կարիմացեց . « Ե՛լ ատկէ, կըսէ աղուէսն, ապա-թէ ոչ քեզ կը լսավեմ » : — « Մի՛ հապրասանալ այդչափ, կըսէ գորար, գուն քու արագբնթացութեամբդ . կը հը-սրարտանան, բայց ես քենէ գերազանց եմ » :

Աղուէսն սկսաւ խնդալ : Բայց երբ նա շարունակ իւր վազելու կերպը կը գովէր, բաս անոր, « Օ՛՛ն ուրե-մըն մէկսեղ մրցինք, վազենք, տեսնենք թէ ո՞վ ա-ռաջ պիտի հասնի մօտի քաղաքը » :

Այս ըսկըլ աղուէսն ետին դարձաւ :

Գորար այն վայրկնին աղուէսին խիստ պոչին վրայ-ցատքեց եւ հոն պահուըլեցաւ :

Եւ ահա մեխնեցաւ, հասաւ : Կանդ կ'առնու քաղաքին դուռն եւ ետին կը դառնայ, նայելու թէ հեռուն պիտի տեսնէ գորար : Ես այն ատեն կիշնէ սրչին տա-կէն, եւ երբ աղուէսն ճամփայ կ'ելնէ քաղաք մտնելու համար : « Վա՛յ, կըսէ անոր, գուն ծայրն հասար : Ես

ևս պիտի դառնայի կարծելով թէ չէիր ուզեր գալու : »
Գորոցը բողոքվին հապատացած լճակը գարձաւ , եւ
ձամբուն վրայ կը պարէր իւր յաղթութեան համար :

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Գիտէ՞ք թէ ինչո՞ւ այս պատմութիւնը ձեզ
հաճոյը կը պատճառէ : Անշուշտ զուարձայի ըլլալուն համոր չէ : —
Ազուէսը նախ կը ծաղրէ գորոցը , եւ վերջը գորոց զանի կը ծաղրէ :

ՃՐԱՀԱՆԳ . — Ի՞նչ տեսակ բայեր են , եկան , խմելու , նսած էր ,
կարկաչեց , կ'ըսէ , լափեմ , մի՛ նպարանար , եմ , սպաւ , խնդայ ,
կը զովէր , բառ , մրցինք , վազենք , տեսենք , դարձա , ցամեց ,
պահութեաւ , մեկնեցաւ , հասաւ , կանգ կ'առնու , կը դառնայ .

25. — ԱԳԱԼՆԵՒՅԱԻ

ԲՈԼԱԽԴԱԿԱՆԻՒԽՆ . — Ոսկիէ հաւկիթ ածող հաւ չիկայ .
Բայց կան վաճառականութիւններ , որ ամէն օր օրինաւոր շահ կ'ար-
տադրեն և կանոնաւոր ապրուստ մը կը բերեն :

Տպայութեանկա ժամանակ
Ագահութեան գէշութեանը օրինակ

Տեղ մը ա՛յս եմ կարդացեր ,
թէ ատենով Ազահ մարդ մը կայ եղեր՝
Որ ոչ արհեաս ուներ ձեռքը՝ ոչ պաշտօն ,
եւ ասկայն որնոտեկն էր լեփ-լեցուն :

Այս մարդը հաւ մը ունէր ընդասուն .

Հաւն ալ բա՞ն է , բսէ դան . —

Այն հաւը հաւկիթ կ'ածէր .

Ոչ թէ հասարակ հաւկիթ , որ է ձու , ու որը ալ .

Հասկա ոսկիէ կարծես թէ թափիծու :

Բայց ի՞նչ կ'ըսես որ Ագահին համար այն շահը քիչ եկաւ .
Տե՛ս թէ միտքը ի՞նչ եկաւ .

« Արի ըստաւ սա հաւուն փորը բանամ .

Անշուշտ մէջը ոսկեհանք մը կը գտնամ :

Խեղճ Հաւը մորթեց ու փորը ձրդքեց ,

Բայց ի՞նչ գըտաւ հան , եւ ի՞նչ ձեռք ձըդեց . » —

Սովորական քարածիկ

Աւ հասարակ փորսոփիք :


Գարդիկ Արենպիսկ . Այլվազեան

Քայլում

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Կան վաճառականներ՝ որոնք կ'ուղեն շատ շա-
հել , գէշ ապրանք ծախելով շատ շատ , գործաւորներ՝ որ կ'ուղեն
շատ շահէլ իրենց գործերը գէշ և շուտ պատրաստելով Եւ սակայն
ի՞նչ կը պատահի : Վաճառականը գնող չունենար , գործաւորն ալ
գործ չի գտներ : Անոնք այս առակին Ագահին պէս կ'ընեն այս կեր-
պով , կ'ըսպաննեն ոսկի ածող հաւը :

ՃՐԱՀԱՆԳ . — Ի՞նչ բայեր կը շինուին հետեւեալ բայերէն , տըայ ,
ազան , մարդ , արհեստ , հաւ , օան , ոսկի :

ԲՈՅ-Ց . — Ընդասուն , հանդերէւն անող :





26.—ԱՐՁԻՆ ԹՈԺԻՒՆՆԵ

ՅՈՎԱՆԴԱԿԱՌԻԹԻԿՆ. — Մատակ
արջ մը շատ տգեղ ձագ մը ունէր,
զոր կուզէք սպաննել : Բարեբախտա-
բար նալզեց լզեց և սիրուն արջուկ մը
ըրաւ իւր ձագն :

Մարիկ Արջուկ ձագ մի բերաւ .
— Այդ կարգէ դուռս բան չէ իրաւ , —
Բայց դու հարցուր թէ ի՞նչ ձագ .

Երնչաւորի տիալ կերպարանք
Չոնէր այդ խեղճ արարած .

Մըսի կըսոր մ'էր ձըդուած :

Տեսնդին սիրառ չէր քաշել
Մօտենալով վըրան նայել :

Այլ սակայն դուռ դըրացի
Թափեցան աչքի լուսի .

Նոր ցուցանքին սեւարեւ մօր
Ունանք սըրտանց , ոյլք կեղծաւոր

Սուտակասպաս փուժ խօսքերով
Միրու կուտային զըրուցելով .

— « Այն շատ չապիփ , կը մեռնի » .
Այլք թէ « Ապրի , վընաս չունի .

« Խելք լինի , տեսքն ի՞նչ է » :

Իսկ ուրիշներ զայս կատին
Թէ « Վերէն եկած խաչին

« Համբերեկ՝ մեզի պարտաք է » :
Ցաւած մօր սըրտին այսպիսի խօսքեր
Խոր կը բանային նորանոր վէրքեր :
Բայց սակելիք խօսք մի չըկար ,
Ցուցանք մէջ տեղ կա'ր երեւնար :
Սակայն դու տե՛ս , թէ ի՞նչ բարիք
Հանեց՝ չարէս խելօք մարիկ :
Հըրէշ ձագուկն առջեւն սուած ,
Ամբողջ օրեր , գիշերն ի բուն
Աշխատեցաւ՝ զայն լըգելուն .
Որ վըրան դեռ ամիս չանցած ,
Մըսի կըսորն կենդանացաւ :
Հըրէշն եղաւ
Արջուկ մ'ազւոր ,
Աշխոյժ , ճապավիկ գունտ ու կըլոր :

Հ. Ք. Քուշենեան

ՔԱՐՈՅԱԿԱՆ . — Տղաքներն պըտիկ արջերու նման են . պէտք է
որ ճնողք և ուսուցիչք զմունք շարունակ լւեն : Տղաքնե՛ր , անոնց
աշխատութիւնը գիւրացուցիչք ձեր հնազմնդութեամբ և երախտա-
գիտութեամբ .

ՃՐԱՀԱՆԳ . — Ի՞նչ ժամանակ եւ ինչ եղանակ են նետեւեալ
քայերը , բերաւ , հարցուր , ուներ , եր , չէր հաօել , բափեցան , կու-
սային , չապրի , կը մեռնի , ունի , կ'ասէին , կը բանային , երեւնար ,
հանեց , աշխատեցաւ , եղաւ :

ՔԱՌԱՔ . — Տիգ , Աւ . — Սուտակասպաս , իւշ-սոր . — Ցու-
ցանք , հրեւ :

27.—ՄԱՅՐԻՄ



ԹՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ. — Ո՛վ ման-
կիկ, կին մը կայ որ կը հսկէ քու վրադ-
գիշեր ցորեկ, որ քեզի կը սորմեցնէ
բարի ըլլալ՝ բարութեան օրինակը
տաղմակ քեզ, որ քեզ կը սիրէ տմենէն
աւելի: — Դուն դիմես թէ նա քո-
մայրդ է:

Երբ ես գիշերն քնանամ խալապալ,
Երազներով եւ օրորուիմ,
Դուն իմ վրաս հըսկես ուրախ,
Մայր իմ:

Զիս կըսամբես անուշ անուշ,
Թէ չար գողծեմ կամ սըխալիմ,
Քեզմով չարէն կըլամ ըզգոյն,
Մայր իմ:

Դու իմ վրաս միշտ մըտածկոս,
Սոսկ դու անկեղծ ինձ մըտերիմ,
Ամէն ժաման քեզ եմ կարօս,
Մայր իմ:

Քեզմով գիտցոյ զՍատուած սիրել,
Ամէն բարիք քեզմով ունիմ,
Ո՛վ սիրելի եւ անճնշւէր
Մայր իմ:

Թէ քեզ աանջէ բախտոն անիրաւ,
Ես քեզ նեցուկ պիտի կանգնիմ,
Մինչեւ ըլլաս ծերուկ պատու,
Մայր իմ:

ԹՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ. — Ո՛վ մանկիկ, դու պիտի խնամես մայրդ, պիտի
սիրես զանի, երբ պառաւ է, ինչպէս որ նա այսօր քեզ կը խնամէ
և կը սիրէ: Բայց պէտք չէ որ գուն այնչափ երկար սպասես, որպէս-
զի յայտնես անոր քու երախտագիտութիւնդ: պզմիկութենէդ ըս-
կըսեալ կըսան վճարել քու սիրոյ պարաբդ: Հիմակուընէ եղբ բարի,
Տեղահամբոյր, Ֆանզանդ, աշխատու:

ՃՐԱՀԱԿԵԳ. — Ի՞նչ են հետեւալ բաներուն հականիւները, զիեր,
խաղաղ, հսկել, կըսամբել, անոյշ, սխալել, չար, զգոյշ, անկենդ,
մետիմ, բարիք, սիրելի, պառաւ:

ԹԱՌ. — Կըսամբել, Հոր Կունէլ:

28.—ՊԶՏԻԿ ՓԻԼԻՄՈՆԸ

ԹՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ. — Պզմիկ
Փիլիմոնը շատ հւանդ էր և կ'ըսէր
իր թէ պիտի մեռնէր: Խեղջ հսյըր
կ'ազաշէր անոր որ այդ բանը չըսէ,
իսկ մայրը քիչ մը ամոցին կը պահուը-
տէր լալու համար: Երկուըն ալ կը
ջանային հաւատուած թէ նա չպիտի
մեռնէր, և այնպէս կը հաւատացնէին
աղուն:



Եօթը տարեկան էր: Բոլորովին խարսկու, վարդա-
ղոյն, վառվրուան, եւ ձնձլուկի մը պէս զուարիթ. Երեք-

շաբաթէ ի վեր տենող ունէր , երեկոյ մը թաղին դպրոցէն բերուած էր նա , գլուխը ծանր եւ ձեռքերն ալ չատ տաք : Եւ անկէ ի վեր հոն էր , անկողինը , եւ երբեմն զառանցելու ատեն կ'ըսէր , նայելով դէպ ի իր փոքրիկ նոր կօշիներուն , զրոյնք դրած էր մայրը իմաստով անկիւնը տախտակի մը վրայ : « Պատիկ Փիլիմոնին կօշիւները թող նետուին , պատիկ Փիլիմոն զանոնք ալ չափափ հագնի . պատիկ Փիլիմոնը դպրոց չափափ երթայ , երրոքք » : Այն ատեն հայրը կ'ըսէր , կը պոտար . « Զե՞ս լւեր » : Եւ մայրը կ'երթար անոր սնարքին կողմը իւր գլուխը կը ծածկէր բոլորպին տեգունած , որպէս զի պատիկ Փիլիմոնը իւր լսու ըսէ : վայսու անու ցվալուած , ընթած , բայսով

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ . — Շատ անդամ տղաք իրենց ցաւը կը չափացնեն որպէս զի աւելի ի գութ չարժեն , Բայց պատիկ Փիլիմոնը յանցանք ըւնի . նա բասար չէր դիտեր , Բայց դու եթէ հիւանդ ըւլսա , մոտածէ՝ քու ծնողացք անհանգստութեան վրայ : Աղէկ հիւանդ եղիր , այսինքն համբերութեամբ դիմագրէց ցաւերուգ , որպէս զի հնողքդ աւելի մտահոգութիւն ըւնենան :

ՀՐԱՀԱՆԳ . — Հետեւեալ ածականներուն հով մէջ մէկ գոյական դրէք . խարեւած , վարդապյն , վասլառն , զուարք , եեք , ծանք , տաք , նոր , պտիկ , տղոյն :

ԲԱՌՈՒ . — Խարտեալ , ուելքն . — Վառվառուն , ուցոյք :

29. — Օ Ր Օ Ր
ԲՈՎԱՆԴԱՎԱԿՈՒԹԵԻՆ . — Մայրը կ'երդէ . Եւ անոր երդերուն աղշեցութիւնը շատ զօրաւոր է :

Օրօր , աղւոր մանչս , օրօր ,
Քեզ մեծցընեմ՝ օրէ օր ,
Հօրըդ նըման մարդ եղիր ,
Տունըդ քեզմով տեսնէ օր :

Ծոյիկըս տաքուկ օրլան ,
Մազերըս ծածկոց վըրան ,
Մըջիկ՝ մըջիկ մըրափէ ,
Պատիկինք բերան առ բերան :

Գիշերն եմ քոմիկդ արթուն ,
Զիս կը գտնեն քովդ առուուն ,
Քեզի մէկուն չեմ հաւտար ,
Արտիս սէրն ես , կեանքս ես դուն :

Ո՛վ որ տեսնէ , թող դատէ ,
Մանչուկըս հարազատ է .
Կունա ու կըսրը նոնցիկ ,
Հազարին մէջ մէկ հատ է :

Միեւան Յովիաննեան

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ . — Վերոգրեալ տողերն մօր սէրը կը յայտնին ի իրատներով , որոց համեմատ իցի՞ւ թէ պատրաստուի տղան :

ՀՐ ԱՇԽՆՔ. — Հետեւալ բառերէն բառեր օթնեցէք. հայր, տուի, բերան, զիւեր, սրբուն, սէր, դուս.

30. — ՕՐԻՈՐԴ ՓԱՓՈՒԿ



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ .

— Տեսէք թէ ի՞նչ կը մոտածէ ծոյլ աղջիկը : Կա՝ որ չուզեր ունենալ ապագայի հոգը, եղուկ է այսպիսւոյն :

Սորմէ՛ ու սորմէ՛, ուսմունքն ի՞նչ ընեմ՝
Ըզգեստ չէ հագնիմ, անուշ չէ ուտեմ :
Քիչ մը գաղղիկրէն եւ դաշնակ ու պար . . .
Լա՛ւ . ի՞նչուս պիտք է պյտ խորունկ գրաբար :
Քարտէզի վրայ աշխարհ մը տեսնել,
Քսակը պարապ՝ սոլոսներ հաշուել,
Կէս կուշտ կէս նօթի, գիտնալ թէ ո՞ւստի
Կուգայ լաւ ցորեան, կարագ կամ գինի,
Զափել կեղծ ձեւով մօսա ըզգեստներ,
Երբ ոլնութիւնը կրունակս եմ առեր :
Ես աշխարհի մէջ քանի՞ օր ունիմ,
Եւ ի՞նչ հարկ է որ այսչափ չարչարուիմ :

Այսպէս կը խօսէր օրիորդ Փափուկ ու . ոչ մայ Եւ դրալոցն իրեն բանոտ կուգարա անձուկ չալլաց Նու գնաց եկաւ, եւ ոչինչ ուստաւ, ու ինց Դաշնակն իսկ իրեն չատ դժուար եկաւ . այսիցը Մերթ գիրքը բացաւ, աչքերը գոցեց, ու մինչի Դասարանին մէջ յաճախ մըրագիեց ու այդքան Միւս խաղաց խնդաց, կերաւ ու խըմեց ու . ոչ եւ յետոյ աղւոր քունիկ մը քաշեց :

« Տանձ էր նէ հաստաւ, խնձոր՝ կարմրեցաւ »
Մեր Փափուկին ալ տարիքը լեցաւ :
Վէրջի քննութեանց՝ դարձեալ բացակայ .
Մըրցանակաց օր՝ սուտ հիւանդ կըլլայ :
Ի՞նչ ցաւ ծնողաց, վայ չար անպիտան . . .
Յետոյ զզնաց չատ, բայց օրերն անցան :

Տ. Առկան

ԵԱՐՈՅԱԿԱՆ . — Փոքրիկ աղջիկներ, մի՛ մտածէք օրիորդ Փափուկին նման, եթէ չէք ուղեր ձեր ծնողքը վշտացնել :

31. — ՄՏԱՑ ԱՐԹՆՈՒԹԻՒՆ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Յիրաւի այս փոքրիկ տղան գիւցազն մ'է, որ իւր կետնքը վասնուի կը դնէ իւր եղբայրն խղդուեէ աղտանելու համոր : Վասն է իւր արթնամութիւնն օրով վայրիկնապէս ջուրը կը նետուի և կը իւր եղբայրը վերահաս մահուանէ :

Օր մը փոքրիկն վարդգէս, որ հագիւ չորս տարեւ

կան էր, կը պարտէր գետակիւմը եղերք իւր երեք եղեցայրներուն հետ՝ որոնք իրմէ մեծ էին : Փոքրիկը սիսալ քայլ մը առաւ եւ ինկաւ ջուրին մէջ որ խորունկ եւ սրբնթաց էր. մեծ եղբայրը սկսաւ օդնութիւն պոռալ եւ վախին ծունք դրաւ, երկրորդը տուն վաղեց մայրը կանչելու : Բայց երրորդը Յակով, որ եօթը տարեկան էր, ջուրին մէջ նետուեցաւ եւ իւր պղտիկ եղբայրը աշատեց :

ՀՐԱՀԱՆՔ. — Ի՞նչ կ'ըսուի չորս տարեկանի՞ն՝, գետի եզեր՝, մեծ եղբայր՝, ծունք դրաւ՝.

32. — ԾԱԾԱՆՆ ԵՒ ԻՒՐ ՊԶՏԻԿՆԵՐԸ



ԱՌԱՎԱԿԱՆ ԳԱՎՈՒԹՅՈՒՆ . — Գետոյն խորք ծածան մայրիկ կը յանձնաբարեց պատրիկ ծածաններուն, որպէսզի եղերքին մօտ չերթան՝ ձինորսին որս չերթալու համար : Բայց ողջողութեարու եղանակն էր, ծածանները միայն երկինք եւ ջարդ կը տեսնէին, և կը կարծէին թէ այլ եւս ձինորսները չկան . կը ծաղքեն իրենց մօր խրանիերը և հեռուն կերթան : Սակայն ծածան մայրիկ իբաւունք ունէր, ջուրը կ'ինէ և ձիներն ցամաքը կը մնան, ուր կը բաւանին և կերակուր կ'ըլլան :

« Բգուշացէք, եղերքին մօտ մի՛ երթաք, « Այլ պահուեցէք գետոյն յատակ .

« Մահաբեր ուռկանն թող ձեզ տայ վախ, « կամ ձեզ բազէն շնէ մատայ »: Այսպէս կարք Այսպէս խօսէր իրեններուն՝ ծածան մայրիկ կ'ըլլան : Ասոնք դեռ փոքրիկ, ո՞վ կ'ընէ մտիկ :

— Ահա սապիլ ամիսն էր,

կարծըր սառեր եւ ձիներ

Ձեմիւռներէն հաւէին,

կեռներն ի վար ինչէին :

Դետն անսնցմավ փրփրապահց կ'ուռենար

եւ կ'ողողէր շուտով ամէն գաշտավայր :

— « Վայ վայ, պոտան ձիներ փոքրիկ :

« Ի՞նչ կ'ըսես դուն, ցընդա՛ծ կընիկ .

« Կարժ կամ թակարդ մեզի ի՞նչ հոգ :

« Մ'ենք բնակիչներ մրրկոտ ծովուն չե՞նք արդեօք :

« Լոկ ծով, երկինք, տե՛ս, կ'երեւին .

« Ջրոյն տակ ծառերն ալ ծածկում :

« Հիմայ տիրեննք մենք ամեն տեղ :

« Այս ընդհանուր է ըլլահեղեղ »:

— « Ատոր մ'աւտաք, կըսէ մայրիկն այն պատա .

« Շուտով ջուրը քաշուի եւ մնայ հող ու կաւ :

« Մի՛ հեռանաք, եւ արկածէ վախնացով :

« Ջրոյն խորը գուք մընացէք ասկահով »:

— « Վայ քեզ, կ'ըսեն ձիներ, կընէ՛ անպատճառ

« Միեւնոյն ձառ :

« Մընա բարով մ'աւտաք հիմայ մեր նոր կալուած »:

Սյասէս կ'ըսեն մեր ձինիկներ շըւարած .

Ահա կ'ենեն գետոյն խորէն,

երկինք ծածկալ շուրերան մէջ կը վաղեն :

Բայց ի՞նչ արդեօք կը պատահի ,

Հոն ձկներուն մահ սոսկալի :
Կ'որսայ զիրենք կարթ կամ ուռկան ,
Անհնազանդի՞ն միշտ պատիժներ այսպէս կան :


Ֆլորիան

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ. — Պղտիկ ծածանները կը նմանին շատ մը տղաք-ներու . կը մէծնան եւ զիրենք կարող կը կարծեն . երբ ծնողքները իրենց խելացի խորհուրդներ կուտան , կ'անսաստեն . Ռւնայնա-մտութիւնը անմտութեան կ'առաջնորդէ : Տղաք անհնազանդ կը գտնուին եւ վերջապէս պղտիկ ծածաններուն պէս կը պատճռուին :

ԲԱՌԱՔ. — կարթ , չո՞ւ ո՞րո՞ւշ՝ հո՞գէի՞ (օլթա) : Թակարդ , չո՞ւ ո՞ւշ :

ՀՐԱԶԱԿ. — Վերօրեալ բառերուն նոլոյները ոռուեցէնաւ :

33. — ՊԱՏԻՒ ԴՐՈՅՑԻՆ ՄԷԶ



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. — Դասա-րանի մը մէջ ենք . աշակերտ մը ծանր յանցանք գործած է . ո՞րն է սակայն , ի՞նչ փոլթ , թերեւս ջորնակներ պահած է , որոնք կը բղան , եւ ինք կը խնդայ : — Ուսուցիչն որոյ մասին յարգանքի թերութիւն գործած են , շատ վշտացած է . չգիտնալով թէ ո՞վ է յանցաւորը , այդ պատճռաւ աւ ամբողջ դասարանը կը պատճռէ . եթէ յանցաւորը յայտնուի , այդ պատճիք պիտի վերնայ : Աշակերտները ի՞նչ ընկերու են , յանցաւորը ի՞նչ ընկերու է :

ինդրոյ մ'համար բզգալով ծանր թշնամանք եւ չլրնալով գտնել գործողն այս յանցանք , վարժապետ մը պատճեց ամրող դասարան : Բայց նա գիտէր թէ այս կերպով միմիայն , վարժապետներ յանցաւորը կը գտնեն , «Երբ յայտնրւի , կ'ըսէ , միւսներն ազատ են » : Չը գանգասոիր մէկն այս խիստ վարմանքին , լուռ կը մընան հոն անմընունչ ցաւագին : Անոնց անձնուեր այս ընթացքին եւ ասկայն Յանցաւորը պիտի ըլլայ անարժան : Ո՛չ , վասըն զի դողդրդալով ուժգնապէս նա ոտք կ'ենէ եւ քաջութեամբ կ'ըսէ . «Ե՛ս» :

ԲԱՐՈՅԵԱԿԱՆ. — Տղաքներն ալ չափահաս մարդոց պէս իրենց պատիւն եւ հպարտութիւնն ունին : Մեր դպրոցականներն իրաւունք ունեն պատժելույացաւորը . պէտք է աւելի պատժուիլ քան թէ ընկերը մատնել : Բայց բուն յանցաւորը կ'ըսէ . «Ես եմ» : Որովհետեւ վատութիւն է որ իւր տեղ ամէն աշակերտներ պատժուին : Կա պիտի պատճռէր , բայց պիտի յարգուի իւր ընկերներէն , եւ նոյն իսկ իւր ուսուցչէն :

ՀՐԱԶԱԿ. — Ո՞րոնք են սեսի խնդիրներ , ծանր թօնամանք զգալով , ամբողջ դասարանը պատմեց , յանցաւորը կը գտնեն :

ԱՌԱՋ. — Յանցանիլ խոսովանիկն կէս մը ներման արժանաւալ է :

34. — ՊԱՏՈՒԷՐՆԵՐ ԴՊՐՈՑԻ ՏԼՈՑ

ՅՈՎԱՆՉԱԿԱՌՈՒԹԻՒՆ . — Ամէն դպրոցականներ պէտք է մոքերւ նին պահէն սա հետեւեալ խրստները :

1. Ամէն առաւաօտ , արեւուն լուսով
իսկոյն անկողնէդ դուրս պիտի ցատկես :
2. Երեսակ ու ձեռքերդ՝ առատ պազ ջրով
Պիտի անհըրաժեշտ լրւաս ու սըրբես .
3. Նոյն օրուան դասերդ՝ ուշադիր մըտքով
Պիտի վերըստին հեգես ու սերտես .
4. Յետոյ անդանդաղ եւ ուրախ դէմքով
Ուզգակի պիտի դպրատուն վազես .
5. Հոն , ահնածանօք եւ անկեղծ սիրով ,
Պիտի վարժապիտդ յարգես ու պատուես .
6. Հընաղանդութեամբ , անդուն , անխըռող
Անոր պատուէրնելն պիտի կատարես :
7. Եւ բընաւ երրէք՝ ձայնավ ու խօսքալ
Զը պիտի դասին խանդարում առթես .
8. Տետրակ ու գրքերդ ալ մեծ խընամքով
Պիտի անազարտ եւ մաքուր պահես .
9. Եւ քեզ բարեկամ՝ լաւ որոշելով
Բարի տըզոցմէ միայն պիտ ընարես .
10. Ամէն իրիկուն՝ լուսիկ ու չուտով
Դպրոցէն շխակ տան պիտի դիմես :

Աղիմ . Փանոսեան

ՅԱՐՈՅԱԿԱՆ . — Դպրոցականներն կանուխէն թող սորվին իրենց կենաց կանոններ գնել եւ անոնց համեմատ երթալ :


35. — ԵԶՈՎՔՈՍ ԵՒ ԿԱՐԱՎԱՐԻՉԸ

ՅՈՎԱՆՉԱԿԱՌՈՒԹԻՒՆ . — Եզովքոս խեղճ , պղափկ , տէեղ եւ սապատող գերեւ մ'եր , բայց այնչափ խելացի էր որ գիտեր դժուար կացութենէ մը ենել աղէկ խօսք մը լնելով :

Եզովքոս , զոր իւր Քսանիթոս տէրը տէղ մը խրկած էր , ձամբաւն վրայ պատահնեցաւ քաղաքին կատավարիչին . սա հարցուց անոր թէ ո՞ւր կ'երթայ : Եզովքոս մտապաղութեամբ եւ կամ ուրիշ պատճառով պատասխանեց թէ չըր գիտեր : Կատավարիչը այս պատասխանը նախատական համարելով , զանի բանուարկելու հրաման տուաւ : — Երբ ոստիկանները զանի կ'առաջնորդէին , « Զէ՞ք տեսներ , կ'ըսէ նա , թէ շատ լաւ պատասխանեցի . Դիտէի՞ թէ հոս պիտի առաջնորդուիմ » : — Կառավարիչը զանի բանտէն արձակեւ տուաւ եւ զԲսանիթոս շատ երջանիկ համարեց , որովհետեւ այսպէս խելացի գերի մը ունի :

ՅԱՐՈՅԱԿԱՆ . — Յոյներն եզովքոսի վրայ շատ պատմութիւններ չնարեցին , ճիշդ վերինին նման , որմէ այս դասը կ'ենէ թէ . « Զդատենք մարդիկը իրենց կերպարանքէն » : Անո՞նք որոց վրայ շատ անդամ կը խնդանք , մենէ աւելի խելացի են : Խելը աւելի օգտակար է նաև գեղեցիկուրիւնը :

ՃՐԵՆՉԱԿԱՆ . — Գտէի սոյն հատուածին մակայներն եւ ասլկապներն :



36. — ՀԱՅՐՆ ԵՒ ՈՐԴԻՆ

ՏՈՎԱԿԱԳՈՒԹԻՒՆ. — Գուշը լսած էք թէ կ'ըսուի . այս ճամբարդ աշխարհի ծայրը գնաց : Բայց արդեօք աշխարհը ծայր մը ունի : Մեր աշխարհը գնտակ մ'է , եւ գնտակը ծայր չըւնի : Ճանձ մը՝ «ը միշտ ուղղակի երթար նարնջի մը վրայէն , պիտի հասնէր իւր մեկնած տեղն : — Տեսէք թէ ի՞նչպէս պայտի մը ատեն հայր մը իւր տղաւն կուտայ աշխարհագրութեան այս դասը .

ՏՊԱՆ

«Ի՞նչ կայ արդեօք բըլլոյն ետին ,

Որ կը ծածկէ մարգագ ետին ,

Սորվեցո՛ւր ինձ կ'ալազէմ , հա՛լլ » :

ՀԱՅՐՆ

«Այո՛ , այն տեղ կայ մէկ աշխարհ .

Հոն այս տեղի ճիշտ նըմանակ

կայ դաշտ , անտառ , լեռ եւ գիւղակ » :

ՏՊԱՆ

Հեռուն սակայն .

Դայու մընդամ և մերժան մը առ անդ ծառ : Են այս դասը և առ անդ ծառը աշխարհի դասանունք : Են այս դասը և առ անդ ծառը աշխարհի դասանունք : Են այս դասը և առ անդ ծառը աշխարհի դասանունք :

ԼԵՊԱՆԵՔ բազում :

ՏՊԱՆ

ԱՆՇԻԿ ետեւ :

Այս մենակ մատանաւան բայց առ անդ ծառը աշխարհի դասանունք անդ ծառը աշխարհի դասանունք անդ ծառը աշխարհի դասանունք անդ ծառը աշխարհի դասանունք :

ՀԱՅՐՆ

Ծով անհատնում :

ՏՊԱՆ

ԾՈՎԸՆ ետեւ :

ԱՄԱՆ. Ամուսն. նոր նոր :

ՏՊԱՆ

ԵԼ դեռ յետո՞յ :

ՀԱՅՐՆ

Հեռուն երթան.ք , սիրուն պրեւակ ,
Պիտի կազմեն.ք մի շըլջանակ .
Ել մեր մեկնած կեդրոնավայր
Պիտի ըլլայ աշխարհի ծայր :

ԵԼ քանի որ

ԹԱՐՈՅԱԿՈՆ. — Գիտէ՞ք թէ ինչո՞ւ համոր երբեմն կ'ըսուէք . աշխարհի ծայրը , Որովհետեւ աշխարհի մէկ պղտիկ մասը միայն ծանօթ էք : Ճամփորդը չըւտուլ կը հասնէր , չէք համարձակէք ովչ կէտառ մէջ պղտիկ , անծանօթ եւ վտանգաւոր երկիրներու մէջ ճամփորդէլ . — Այսօք գիտունները մեզի ընծայեցին կողմացոյցը ,

շոգին , եւ էքտրականութիւնը . յանդուզն մարդիկ դիմեցին բոլոր աշխարհները . Աշխարհ բացուած է . ծայր չունի այն : Մտածեցէք թէ ի՞նչ կոնտր լլլալ աշխարհացյալ մը Քրիստովոր Գոլոմոսուն առաջ , եւ յետոյ նայեցէք որ ի՞նչ կը պարունակէ ձերը , եւ յիշեցէք թէ ի՞նչ փառաւոր աշխատութիւններու գործ են այն դիտերն :

Ա. ՈՒՍՈՒՑԻՉԱՅ . — Ասկէ սկսեալ հատուածներուն ներքեւ չեն դրուած հրահանգներն , բայց Պոտուածան Ռւսուցիչ բող հանին ցայսայր համակրաւած հրահանգներու համաձայն կրութիւններ կատարել ասլ իրենց առավերաց :

37. — ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ



ՅՈՎԱԿՈՒՑԱԿՈՒԹԻՒՆ . — Երկու շատ խեղճ եղբայրներ ամուլգետին մը կը ժառանգին եւ զայն կէս առ կէս կը բաժնին : Անդրամիկը կը մտածէ թէ ուրիշ տեղ ինք . քիչ աշխատութեամբ աւելի պիտի շահի . իւր բաժնիր կը ձգէ եւ կ'երթայ իւր բաղդին ևտեւն : Խոկ պատիկը իւր խեղճ դաշտին վրայ կը մնայ , ըսկելով ինքնիրեն «Օ՛՛ ուրեմն , զայն արգասաւոր պիտի ընկեր» : — Այս երկուքին ի՞նչ պատահեցաւ :

Երկու եղբայր օր մ'օրէնքի համաձայն
Քարուատ , ամուլ հորին բաժնելու միացան .
Ժառանգութիւն էր այն իրենց հօրեղոր ,
Որ իրենց պէս կ'ապէէր ալքաս ըրքաւոր .
Անդրամիկը մտածեց թէ ինք ի վուրք չն առնադ
Իւր քրտինքով պիտի թրջէր հողն ամուլ .

Ուստի ուրիշ տեղ գնաց վինտուել իրեն բախտ .
Բայց պղտիկը ըստաւ , «Հողն է ապկերախտ» :
Այլ ըսկըսաւ քաջ քաջ մշակել իւր տեղուանք ,
Տըւաւ հողոյն ամէն խնամքներ , ամէն չանք :
Երեք կամ չորս տարուան միջոց
Բերրի եղաւ այն երկրին ծոց .
Կը անուցանէր զինք եւ որդիք ,
Երբ կը մուրար խեղճ անդրանիկի :
Մշակն ինքն է որ իւր գետնին
Տայ քիչ կամ շատ արժէք ու գին :

ԸՆ. ՈՒՍՈՒՑԱԿԱՅ . — Հողագործն եւ իւր որդիին ձեղպիտի սորվեցը-
նէ թէ աշխատութիւնը գանձ մ'է : Այս առավեն ալ ձեղ կը սոր-
վեցնէ թէ անմտութիւն է սոյցը ձգել անսոյցին համար :

Ա. ՈՒՍՈՒՑԱԿԱՅ . — Աշխատութեան պատուին հաճոյից քաղցրա-
գոյնն է :

38. — ԿԱՂՆԻՆ ԵՒ ԵՂԵԳՆ

ՅՈՎԱԿՈՒՑԱԿՈՒԹԻՒՆ . — Հպարտ
կաղնին կ'ըսէր եղէգին . «Այ մեղքը-
նամքեկը , որպէսկետե դուն շատ տը-
կար ես , եւ ես շատ զօրաւոր եմ» :

Պղտիկ եղէգը քաղաքավարութեամբ կը պատասխանէ . «Բայց ոչ .
քու կարծածիր , չափ տկար չեմ» : —
Փոթորիկը վրայ կը համնի . տեսէ՝ քատահածն :



Օր մը կաղնին ասանկ կ'ըսէ եղէգին .
«Որչափ դըժրադդ գըտնուեր ես դուն քանզիս :

Թեթեւ փետուրն է քեզի բեռ մահագին,
Բարակ հովի մը մէկէն վար կը ծըսիս :
Իսկ ես կարծես թէ լեռ մըն եմ շնի շատակ .
Հով փոթորիկ՝ ի՞նչ ալ ըլլայ հակառակ .
Բան չեմ սեպեր, ամենաւին հոգս ալ չէ .
Քեզի մըրրիկն՝ ինձ զով քամի կը փրչէ :
Խեղճ եղէգնիկ, գոնէ սա ցած ծասերան .
Որ իմ շքիս տակն են այսչափ բազմութիւն .
Գոնէ ասոնց տակն ըլլայիր կ'ըսէի , ու միայն
Որ հովերէն ըզքեղ սիրով պահէի :
Բայց դուն, ամսո՞ս, լիճերու քով կը ծընիս
Հովի բերանն՝ ցած տեղ կ'ապրիս կը մեռնիս .
Ալ ի՞նչ ըսեմ, բայց քեզ ալ չեմ մեղադրեր,
Քու ձակատիդ գիրն ալ ասանկ է եղեր » :

« Աս քու սըսափ աղէկութիւնն է, պարոն .
Որ ցաւակից կ'ըլլաս ինծի պէս խեղճոն .
Բայց հոգ մ'ըներ, ես հովէն շատ վախ չունիմ,
Որչափ սաստիկ փրչէ՝ ծըսիմ կ'ապատիմ,
Իսկ դուն ինչուան հիսաւ իրաւ գէմ դըրիր .
Բայց նայինք վերջդ ի՞նչովէս կ'ըլլայ, լաւ ուշ դիր » :
Խօսքը բերանն էր՝ մէյ մ'ալ ի՞նչ կը տեսնես .
Երկընքին մէկ ծայրէն փըրթաւ կրակի պէս
Մէկ փոթորիկ մը որ նրանն եղած չէր :
Ծառն ը՞հ չըներ, եղէզը վար կը պատկէր :
Քանի՛ գընաց՝ հովի ու քամին կատղեցաւ .
Ելաւ կաղնին, ու արևատով վար ինկաւ .
Ան կաղնին որ գըսկան ամսերուն կը դըպչէր,
Ու ոսուըներն ինչուան դրժուք էր հասեր :

Թարգ. 2. Գիւղ Հիւմիւգ

Լամբարձէն

ԲԱՐՅՈՅԱԿԱՆ . — Անոնք որ ամէն առօթիւ իրենց յատկութեանց
վրայ կը պարձենան եւ իրենց ընկերները կ'ուզին նուաստացնել, հը-
պարտներ են, եւ հապատութիւնը այնպիսի մեծ թերութիւն մ'է
որ անհանդուրժելի կ'ընէ այդ ախտէն բանուողները :

39. — ՄԱՅՐ ԵՒ ՏՂԱՅ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Հատ
պղտիկ տղայ մը իւր մօր ծունկերուն
վրայ նատած է . անոր աչքերը կա-
պոյաւ են, շրթունքը վարդադդն . իւր
պղտիկ բազուկները մայրիկն վիզը
անցուցած է : Բայց գիտէք թէ մայ-
րեկը այս ամենէն աւելի ի՞նչ բան կը
սիրէ . իւր պղտիկն սիրող բարի սիր-
ող :



Կ'ըսէ մայրիկն, « Ունիմ նըկու
« Ծըծմոր կապրյու, չքննաղատես,
« Ոյց վրայ՝ ծծմորք մեր դաշուերու
« կը նախանձին, ի՞նչ են, գիտե՞ս » :

Ծըլան ժպտուն՝ կ'ըսէ, « Գիտեմ յիրաւի
« Քու ծծմորներդ են իմ երկու աչք ծաւի » :

« Միշտ ես ունիմ կարմիր եւ զով
« Ծաղիկ մը որ խօսիլ գիտէ,
« Ժպտիլ, կանչել զիս իրեն քով,
« Ահա ուրիշ հրաշք մ'ալ այս է » :

Տղան կ'ըսէ մօտեցնելով զրթունք իւր ,
« Ահա ծաղիկդ գիտէ տալ քեզ եւ համբոյր » :

« Ես գեղեցիկ ունիմ մանեակ ,
« Որ ոսկեղն չէ այն երրեք .
« Վայց աւելի կ'արժէ ըստակ ,
« Վըզէս կախեմ գիւր ցորեկ ,
Կ'ըսէ տրդան , « Քու մանեակըր անկասկած ,
« Երկու պըզտիկ բազուկներովս են շինուած » :

« Ուրիշ բան մը ունիմ սակայն ,
« Ես անկէ զուրկ , ա՛հ , մեռնիմ թող ,
« Թէ ունենամ ինձ սեփհական .
« Մանեակ , ծծոր , ծաղիկ խօսող » :
Տըլան կ'ըսէ յուղուած սիրով երջանիկ ,
« Իմ սիրոս է այդ , անուշ մայրիկ » :

ԲԱՐՁԵՍԱԿԱՆ . — Այժմ դռւ մեծ ես , դասի կ'երթաս : Կ'ուշ
զե՞ս որ միշտ մայրդ գիւնայ թէ ինք քու բարի սիրոտ ունի : Պէտք
չէ գոյն ըլլաս միայն զոնի գգուռելով . ասի միայն քու շատ պղտիկ
եղած ատենդ պէտք եր : Հիմայ դուն ուրիշ բան կը պարտիս անոր .
եղիր ինազանդ , աշխատոյ .

ԲԱՐԵՔ . — Ծծմոր , կապոյտ ծաղիկներով տունկ մը , որ ցորեն-
ներուն մէջ կը բումի : Տճ . Մաւէ գեղարդուեւ ւեւեւ : — Մանեակ ,
զիի զարդ :

Դաշտուն զանուն մարդու նկանաւ : Ենթա ժաման զոնդ : Անոնց
ան ածուկ : 40. — ԾԻԾԱՐՆԵՐՈՒ ԲՈՅՆ

ԲՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ . — Տղայ մը
թռչնոց ձագերովի բդի մը կը գտնէ .
Ինչ կ'ընէ : Նա զանոն ք կը թացընէ ,
կարծելովթէ անոնց մեծ ծառայու-
թիւն կը մաստուցանէ : — Պղտիկ թըլո-
շաւներն շատ գոհութեամիւ կը մեկ-
նին . բայց անոնք ոչ կընան թռչիւ ,
եւ ոչ ալ մնանիլ . Ամէնքն ալ կը սա-
տակին :



Ծիծառներու բունիկ՝ տըլայ մ'էր զըտեր .
Զուզեց անոնց ըլլալ ինք տէր ,
Այլ թող տըւաւ դէպի ի եթեր .
Խեղճ փոքրերուն թեւերն չունին զօրութիւն .
Եւ օդին մէջ ձագերն մաստագ

կը թըլուզախն ուրախ ուրախ .

Պարզեն թըլովիչ մէկ եւ երկու ,

Բայց երրորդին վտանգ ահարկու :

Կը ջախջախուի մէկն լինալով ,

Միւսն անօթի մեռնի շուտով ,

Եւ մի ուրիշն կ'ուտէ կատուն .

Վերջապէս եւ ոչ մէկ թըլոչուն :

Պըրծի ձեռքէն անգութ մահուն :

Թըլոչունք թռչիլ զիսեն միայն ,

Բայց թող վետոր նախունենան : Լուրջի զոյրը

և բարօսական . — Երբեմն տղամբ կը ցաւին թէ չեն կրնար գալ ,

Երթաւ, իրենց ուղածն ընել, Զանձրոյթ կ'ըզդան իրենց ծնողաց, իրենց վարժապետին Շնազմնէրէլու Տղաքնելի, յիշեցէք այս ծիծեռնակները. դուք այս փոքր թռչուններուն նման էք. Հայրենի տունը ձեզի համար քաղցր եւ սպահով բոյն մ'է:

41. — ԱՍՏՈՒԱԾ

ՅՈՎԱԿԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. — Ամէն բանի ստեղծողն Աստուած է. ամէն բան նաև կը պարգեւէ. սիրենք միշտ զանի:

Եկէք, տեսէք սա բացուած վարդը. նայեցէ՛ք, ի՞նչպէս կ'երերայ իր կանաչ կարսած ճղին վրայ: Ասիկայ է ծաղիկներու թագուհին. թերթերն են կարմրուկ, տեսքն է ազնիւ ու գեղեցիկ. հոտը բաներն է օդուն մէջ: Բայց աս վարդը ընողն ա՛լ աւելի գեղեցիկ է, ամէն պրտի սիրելի է:

Առիծը ամէն կենդանիներէն ուժով է. երբոր իր ծակէն ելնէ ու պոչը շարժելով սկսի մանչել, արածող կենդանիները վախերնէն կը թողուն դաշտը, գազանները անտապատ կը փախչին: Ուժով է առիծը. բայց իր ըստեղծողը աւելի զօրաւոր է. ինքը ուղածին պէս ամէն մարդու կեանքը չափեր է, ու չըկայ մէկն որ անոր բարւ կութենէն ազատի՝ յանցաւոր եղած ատենը:

Պայծառ է արեւն՝ երբոր անամակ երկլնքէ ծագի. երբոր փայլուն ճամբովը առաջ կուգայ՝ բալոր երկիրս իր լուսովը կը լեցընէ: Բայց աւելի փառաւոր է ան՝ որ զարեւը ստեղծեր է: ինքն ամէն տեղ կը մտնէ, իր երեսի


լոյսն իր ամէն ստեղծուածները կը լւսաւորէ, ու ինքը գիշեր չունի. անոր անունն է Աստուած, իր գործն է աշխարհքս, ինքն ալ իր ամէն գործէն վեր է. ինքն է գեղեցկութիւն, զօրութիւն եւ կարողութիւն:

Ճ. Դ. Ա. Ալեքան

ՅՈՎԱԿԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. — Կատարենք Աստուածոյ կամքը, ըլլանք սուրբ ուղիղ եւ արդար:

42. — ԱՂՈՒԷՍ ԵՒ ԱՅԾ

ՅՈՎԱԿԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. — Երկու բարեկամներ, չար եւ խորամննկ աղուեսն ու անմիտ եւ գիւրահաւան այծն ջրհոր մը կ'իջնեն ջուր խմելու համար: Ի՞նչպէս ելնեն: Ազուէսը կը գանէ միջոց մը՝ որուն վրայ շատ կը զարմանայ այծն: Երբ միանդամ աղուեսն կ'ելնէ, կը ծաղրէ իւր ընկերը եւ զանի հոն կը թողու:



Պարոն Աղուէսն եւ Ա. յ. ծ. աղբար Մէկտեղ ելան ի ճանապարհ Աղուեսին ի՞նչ վարպետորդի ըլլալն՝ աշխարհք լաւ գիտէ.

Իսկ մէկալին ի՞նչ ըզեղի
Տէր ըլլալն՝ ո՞վ չըդիտէ :
Ճամբան երկար քալէլէն
Տանջրւեցան ծարաւէն .
Երբոր ջըրհոր մը հասան՝
Առանց չորսդին նայելու՝
Մէկէն ի մէկ մէջ մըտան
Անուշ անուշ խըմելու :
Մէկ մ'որ աղէկ կըշտացան՝
Նոր սիրու, նոր ուժ ըստացան,
Կարձես երկու օր ու գիշեր
Թէ ճամբանին դեռ երկարէր,
Ասոնք ջուրին նոր ուժով
Պիստ երթային ապահով :
Բայց դու եկ տես ի՞նչ արգելք
Կը խափանէ իրենց ելք .
Խոր ի գուրին են ջըրհորին՝
Շատ վեր մընայ ճամբանին :
Դարձաւ Աղուէսըն դէպ ի Ս.Ճ .
Որ բանը դեռ չէր հասկըցած .
« Իմ բարեկամն, ըստ, ի՞նչպէս
Պիստի ելնենք այս ջըրհորէս .
Միայն խմելով չի լըմիննար .
Պէտք է տեսնել մեր ճամբուն ճար » :
Եւ քիչ մը ըստ կենալով,
Որպէս զի լսու մ'Ա.Ճ.Ը խարէ ,
Վըրայ բերաւ խընտալով ,
Իրբեւ թէ նոր կերպ գըտերէ .
« Միտքըսաղէկ հընարք մ'եկաւ ,

Եթէ մըտիկ ինձ որ ընես՝ մզ միջով ։
Բաներնիս խասա յաջողի լաւ ,
Շուտով կ'ելնենք մենք ջըրհորէս : Հայոց
Սա առջեւի ոտքերդ վերցուր ,
Ու դէպ ի պատը կըսթընցուր .
Գըլովսըդ քիչ մ'առջեւ ծըռէ ,
Խոկ կոտոշներդ ալ վեր տընկէ : Ա.Ճ.
Ես կըսնըկէդ ճանկըսթելով
Կոտոշներուդ վըրայ կ'ելնեմ ,
Ու հոնիէ մէկ վեր ցատքելով ,
Մէկ մ'որ ինքինքըս դուրս նետեմ ,
Ա՛լ անկէ վերջ կըրայ քու բանդ ապահով ,
Վեր քաշեմ զքեզ , որ եւ իցէ նոր կերպով » :
Բայց եթէ ի՞նչպէս ,
Զայն ըստաւ Աղուէս :
« Ահա մօրուքըս քեզ վըկայ ,
Ա.Ճ.Ը պոռաց արմըննալով ,
Բուն խելքին գանձնէ քուկին քով ,
Ճալատարութեանըդ չափ ըլկաց :
Քեզի շնուակ խօսք մը վրուցեմ .
Ճըշնարուութիւնն ի՞նչու ծածկեմ .
Թէ քեզի հետ ըլլայի
Անշուշտ ես հոս մընայի » :
Ի՞նչ եւ իցէ շատ չըքըչեց
Աղուէսն հորէն զինք գուրս նետեց :
Այլ տես թէ ի՞նչ անդութ սըրաով ,
Մահու բերան զԱ.Ճ.Ը թողլով ,
Կըծու կըծու խօսքեր զրուցեց ,
Ու իր ճամբան առաւ քալեց ,

« Երկինքն, ըստու, թէ քեզի՝ դիմուն վեց
Փոխան բըրդել կըզակի ուստի սիմոննան
Կըտոր մը խելք տուած ըլլար, մի խոսուն
Մէկէն չէիր հստ իջնար .
Ցուսանք՝ ստով խելք կը տրվիս,
Միայն թէ ողջ հորէն պըլծիս » :

Սուսկս ըլլայ ուլ ակընջիր ,
Զըրած, ըղբերջ մատածէ գլործիր :

Թարգ. Հ. Գեղարք Հիւրմիւզ

Լատոնիքն

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Այս այժը անմիտ մ'է , որ Կիջնէ ջրհորը առանց մտածելու թէ ի՞նչպէս պիտի կրնոր ելլել . Բայց ամէն բանէ առաջ անմիտ մ'էր որ իւր ընկեր եւ բարեկամ՝ ընտրեց խորամանկ աղուէսն . Մի նմանիք անոր եւ ձեր բարեկամութիւնը մի՛ տաք անոնց՝ որ զայն չարաչար կը գործածեն :

43. — ԱՇԽԱՏԱՆՈՑԻ ԵՐԳԸ



ԾՈՎԱՌԴԱԿԱՆՈՒԹԻՒՆ . — Մտքեր նիդ բերէք աշխատանց մը՝ ուր շատ մարդիկ կ'աշխատին . անոնցմէ մին իւր գործը կատարելով հանդերձ կ'երգէ եւ կ'ըսէ . Նոյն ինքն Ասոուած մէզի տուած է աշխատութիւնը . Անդորինն մը չէ այս՝ որ մեր գրայ գըրտած է, ոյլ Ասոուած մէկ գեղեցիկ պարգևւն է : Աշխատող մը աւելի երջանիկ եւ աւելի պատուաւոր է քան թէ անդործ հարուստ մը, Երեկոյին, Ծնտանեկան սեղանին վրայ աշխատողն ուրախ է, որովհետեւ ինքնիրեն կ'ըսէ . «Իմ ընտանեացս հացը ես շահեցայ :

— Երբ ինքն Ասոուած տրւաւ մարդուն՝

Անոր բաժին աշխատութիւն,

« Այդ է, կ'ըսէ, գանձ թանկագին,

Բիւրիցը լաւ քան թէ ուկին » :

Անդուշ անդադար գործենք, օ՛ն, ընկերք,

Յետոյ կը հանգչինք, երբ կ'ըսենք մեր երդ :

— Զիկոյ հաճոյք անաշխատ բնաւ,

Բախտ մեղ պարապ ժամեր չտուաւ :

Բայց անոնք՝ որ երկար ճպնին,

Են գահ հըպարտ բոլորտին :

Անդուշ անդադար գործենք, օ՛ն, ընկերք,

Յետոյ կը հանգչինք . երբ կ'ըսենք մեր երդ :

— Երեկոյին ճաշի պահուն

Մեղ հետ նըստի ուրախութիւն :

Աշխատողին կ'ըսէ մի ճայն,

« Շահած հացդ է խիստ պասուական » :

Անդուշ անդադար գործենք, օ՛ն, ընկերք,

Յետոյ կը հանգչինք, երբ կ'ըսենք մեր երդ ,

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Միքենք աշխատութիւնն՝ որ մեղ կուտայ պատիւ, գրամ եւ ուրախութիւն . Զուարթութեամբ աշխատինք, եւ պյն ատեն աշխատութիւնը մեզի թեթեւ պիտի երեւի :

ԱՌԱՅՈՒՄ . — Աշխատուրիւնն իւր եւելէն կը բերէ ամեն զիւրուին, առատուրիւնն եւ բարիի :

44. — ԿԱՄՔԻ ՈՅԺ. — ԷՏԻՍԸՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. — Ամէն տղու օրինակ կրնայ ըլլալէտինք, որ շատ խոնարհ վիճակէ մը բարձրուստով ամենառն զարմանքին արժանի եղաւ.

Տղաքնե՛ր, բնա՛ւ մի՛ ըսէք. « Ի՞նչու աշխատինք, ի՞նչ բանի կը ծառայէ առզիլ. խեղճ արհեստաւորի մը զաւակ ենք, կամ մշակ մը եւ կամ՝ գործաւոր մը պիտի ըլլանք»: Ո՞վ կրնայ գուշակել թէ ասրագան ի՞նչ պահածէ ձեզ, եթէ դուք մշակէք ձեր միտքը եւ մանաւանդ եթէ դուք ձեր կամքը այնպէս կըթէք որ այն անսասան մնայ. կամքը մարդն է: Խորհրդածելով կարդայէք այս պատմութիւնը: Կամքի զօրութեան ամենէն ազգու օրինակն է այս:

1847 ին կը ծնէր թովմաս էտիւալն Ամերիկայի մէկ փոքր քաղաքին մէջ: Իւր հայրն այնչափ աղքատ էր որ տղան միայն ութը շարաթ կրցաւ դպրոց յաճախել: Բարեկավստարար նա ունէր խելացի եւ ուսեալ մայր մը, որ իւր բոլոր ջանքերն ի գործ դրաւ իւր գիտածը անոր սորվեցնելու:

Երբ տասը տարեկան եղաւ էտիւալն, պատմական կարեւոր գրքեր կը կարդար. բայց մանաւանդ եւանդով կը սորվէր տարրագիտութեան եւ բնագիտութեան գըրուածքներ, զորն որ կարենար գտնել: Երբ տամներկու տարեկան եղաւ, ստիպուեցաւ ապրելու համար աշխատիլ: Առանց վարանելու միաւ լրագիր ծախել եւ սիկառ Ամերիկան երկաթուղայ մը գծին վրայ: Իւր գործերը այնչափ աղէկ կերթային, որ առաջին ամիսներէն

ակնեալ չորս օգնականներ աւելցուց: Տարւոյն վերջն այն ատեն հազիւ տասներեք տարեկան էր, իւր հօրը, զոր շատ կը սիրէր, յանձնեց երկու հաղար տօլար (10000 ֆրանք) իւր աշխատութեան միակ պառւզը: « Այս եղաւ, կըսէ, կենաց առաջին ուրախութիւնը »: Էտիւալն իւր աշխատութիւններուն հակառակ շարունակ կը սորվէր, կարդալով եւ դիտելով. շատ մը գաղափարներ առացած էր եւ սորված էր զանոնք փորձել: Հիմնեց լրագիր մը, զոր ինք խմբագրեց եւ տպեց վայսաշէն փոքրիկ մասնալով մը, կառախամերու երթեւեկութեան ատեն: Իւր լրագիրը յաջողեցաւ, բայց տարրագիտութեան եւ բնագիտութեան համար ունեցած ճաշակը երթալով կ'աճէր. երկաթուղեաց կազախամրի մը մէջ իրեն տպագրական վակոն մը կազմակերպեց, բայց տարրագիտական անյաջող փորձի մը պատահարը զինք գրկեց իւր սենեկէն եւ կառախերի պետը բարկանալով՝ ճամբուն վրայ նետեց տպագրիչ խմբագիրը իւր գործիքներով մէկտեղ:

Էտիւալն չինատեցաւ երկեք. ուրիշ տեղ գնաց հաստատեց ուրիշ լրագիր մը: Հոն մահն աչք առնելով կայտրանապետին տղան աղատեց եւ սա երախտագիտութեամբ թող տուաւ որ երկաթուղայ հեռագրական գործիները ուտումնափրէ:

Էտիւալն իւր ճշմարիտ ճամբան գտած էր. երկու ամսուան մէջ եղաւ յաջողակ հեռագրիչ մը, եւ իւր գործած հեռագրական գործիներուն այնպիսի կատարելովիւններ տուաւ որոնցնով իւր վրայ դարձաւ գիտուններուն ուշադրութիւնը: Եւ գիտէք, ի՞նչ էր այն ատեն իւր տարիքը: Հազիւ տասնեւհինգ տարու էր.

եւ արդէն փոքրիկն էտխուըն շատ ժողովրդական եղածէր . զանի կը կոչէին « Պօշիկ մրաննիշին » : Այն վայրկենէն նա անխոնջ կերպով ուսումնասիրեց ելեքտրականութեան գործիները եւ անոնցմէ անակնկալ եւ հանձարեղ գիւտեր ըրաւ : Կատարելսագործեց հեռածայնն՝ որու միջոցաւ քաղաքէ քաղաք կարելի է խօսիլ : Հնարեց ճայնագիր գործին , որ հաւատարմութեամբ կ'արձանագրէ մարդու ճայնին հնչումները եւ կը հնչցնէ որչափ որ ուզուի : Հնարեց նոյնակէս ելեքտրական լավագերը :

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Տզուրներ , աշխատեցէք որ օգուտ քաղէք ձեր ժամանակէն : Թէեւ ամէն մարդ կարելի չէ որ մէկ մէկ իստիրն ըլլայ . բայց ճշմարիս է որ կարել կը յաղթէ շատ գժուարութեանց :

45. — ԿՈՎԸ



ԹԵԱԿԱՆ ՄԵջ նորէն կը տեսէ այն բարի կովն որ այն խօնարհ . յարկին ուրախութիւնն եւ հարստութիւնն էր :

Հնագէտին համար՝ կովը պարզապէս որոճող կենդանի մ'է , ուղեւորին համար՝ դաշտերու մէջ հաճելի

երեւոյթ մ'ունի , երբ իւր ցողերէ տամուցած սեւ ցուռկը խոտերուն մէջէն վեր կը տնկէ : Քաղաքացի տղուն համար՝ կաթնախառուն սուրճի եւ սերի աղբիւր մ'է , բայց գիւղացւոյն համար շատ աւելի թանկագին բան մ'է : Ո՛րչափ աղքատ ըլլայ գիւղացի մը , եւ ո՛րչափ բազմամարդ ըլլայ իւր ընտանիք , ասպահով է որ անօթութեանէ չնեղուիր քանի որ կով մ'ունի իւր ախոռին մէջ : Եղջիւղներուն փոկ մը կամ պարզ չուան մը կապելով , տղայ մը կրնայ կովը պտղացնել խոտաւէտ ճամբաներու վրայ , որք ոչ մէկու սերիականութիւնն են , եւ իրիկունը բովանդակ ընտանիքը կարագ ունի իւր թանին մէջ , եւ իւր գետնախանձորը թրջելու կաթ : Հայրը , մայրը , տղայքը , մեծ ու փոքր , ամենն ալ կովէն կ'ապրին :

Մենք ալ այնչափ լսու կ'ասպէինք մեր կովէն . Մայր Պարուղին եւ ևս , որ մինչեւ այն ժամանակ գրեթէ երբէք միս կերած չէինք : Բայց ոչ միայն մեր մնուցիչն էր , այլ եւ ընկերը , բարեկամը , վասն զի պէտք չէ երեւակայել թէ կովն ասպուշ կենդանի մ'է . ընդհակառակն շատ ուշիմէ , այնպիսի բարոյական ձիրքեր ունի , որոնք կրթութեամբ աւելի կը զարդանան : Մենք կը գգուէինք մեր կովը , կը խօսէինք իրեն , կը հասկընար , եւ իւր կովմէ ալ իւր կլոր եւ քաղցր նոյնուածքով քաջգիտէր հասկըցնել մեր ինչ որ կ'ուզէր , ինչ որ կ'զգար : Վերջապէս կը սիրէինք զայն , նա ալ մեզ կը սիրէր :

ԷԳԱՌ-ՄԱԼԻ (Քննանելուր)

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Գիտէք թէ ի՞նչու այս կովը այսքան աղէկ էր , որովհետեւ մարդիկ անոր հետ աղէկ կը վարուէին : Անասուններն մարդոց պէս կ'զգան չարն ու բարին :

46.—ԿՏԱԿ ԵՐԿՐԱԳՈՐԾԻՆ



Կ'արձէր : Ասոն ասեն տղայքն համկցան թէ ի՞նչու համար իրենց հայրը խօսած էր «Գանձին» նկատմամբ :

Անխոնջ վաստակ , կեանք ըզգաստ ,
Են դրամագլուխ միշտ պատրաստ :
Երկրագործի մը կենաց վերջ մօտենալով ,
Իր զաւակները ձայնեց գալ անկողնին քով ,
«Որդիք , ասաց , ահա կենացը վերջն հասաւ ,
«Պէտք է շուտով վառեալ ճրագըս անցնի բնաւ ,
«Իրեւ կըտակ ասեն մ ձեզի խօսք միայն ,
«Թէ հասկըցաք՝ այն ձեզ կ'ըլլայ բաւական : —
«Մեր արտին մէջը կայ մեծ գանձ մը թաղուած ,
«Չեր պատկերէն չէ՝ այլ ի նախնեաց մշնացած .
«Ուստի , տըզաք , քըրտինքնիդ մի՛ խընայէք ,
«Սուր արօնիդ ամէն ծակ ծուկ քաղցուցէք .
«Օր մը չէ օր մ'այդ գանձին դուք տէր կ'ըլլաք . . . »
Խօսքը կըտեց այն խմաստուն ծերունին ,
Փակեց աչքերն եւ աւանդեց իւր հոգին :
Թողունք մեռելն ու զաւակացը դառնանք .

Սոքա իրենց հօր կըտակին հըսկատակ ,
Փորսիըրեցին ամեն անկիւն , ամեն ծակ :

Արտին բոլոր հող գետին
Տակն ու վլրայ խառնեցին .
Բայց չէ թէ գանձ պահըստական ,
Խանգրած դանկիկ մ'ալ չը գըտան :
Եւսոյ , ասին . «Ի՞նչ որ լինի ,
«Փորած տեղերը ցան ցանենք ,
«Եթէ բուսնի՞ հազար բարի ,
«Թէ չը բուսնի՞ ողջ ըլլանք մենք : » —
Բայց ի՞նչ չըբուսնի . ցորենն երեսուն ,
Վարաւկն ու հաճար՝ մէկին տեղ յիստուն .
Թէ կորեկն ասես , մէկն եօթանասուն ,
Ժողվեցին որդիք խելօք գեղացւոյն :
Շատ բան ծախեցին , մեծ վաստակ արին ,
Հօրենուն հոգւոյն ողորմիս հանին :

Հ. Ք. Քուօնենեան

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Կրնայ ըլլալ որ գուք չունենաք ասացւածք ,
Հող , տուն , դրամ : Բայց տեսէք թէ ի՞նչուն շատ հարուստներ աղքատ կ'ըլլան : Բայց կայ հարոսութիւնն մը , զոր ոչ մէկ բան կրնայ ձեռնէ խլել , ոչ հրդեհը , ոչ ողողումը , ոչ գողեք . և այդ հարոսութիւնը աշխատորիւնն է : Ուստի սորվեցէք գպրոցին մէջ . տեկի վերջը , արհեստ մը սորվեցէք , յարատե աշխատող մը եղեք , և ահա հարուստ պիտի ըլլաք և կամ գոնէ դիւրակեցիկ : — Եւ աշխարհ ձեղ պիտի յարդէ :

Ա. Ա. Դանելյան . — Զանձոյրն ծովուրեան ձեռնով յաշխարհ մատ :

47. — ԳԵՂՁՆ ԵՒ ՈՒՌԵՆԻՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Հետեւեալին մէջ պիտի տեսնէք թէ ի՞նչպէս գեղձն իրեն նեցուկ ունեցաւ ուռենին և այս վերջինն ալ զարդարուեցաւ գեղձին ծաղիկներով :

ԳԵՂՁԻ մը հունտն բուսած էր թանձր յանկապատի մը տակ : Խեղճ փոքրիկ տունկը օդէ եւ լուսէ զուրկ ըլւ լուսվ գետնին վրայ կը սողար եւ իւր քով նեցուկ մը կը փնտուէք : « Սպաս'ս , կ'ըսէր նա , եթէ կարենայի քիչ մը բարձրանալ այս յանկապատէն՝ որ դիս կը խեղճէ , պիտի տեսնէի արեւ եւ պիտի կրնայի ծաղկիւ : » Սպիտակ եւ բարձր ճիւղերով ուռենի՛ , կ'ուզե՞ս որ քեզի կոթընիմ » :

Ուռենին ծռեց գէպի ի երկիր խր կախուղ ճիւղերէն մին : Գեղճը անոր կառչեցաւ , իւր փոքրիկ տկար ցօղունն անոր փատթեց : Յետոյ այն ճիւղն ելաւ մեծ ճիւղերոն՝ որպէս զի աննոց հետ հիսուէ իւր սպակները : Եւ ամիողը անառն տեսանք ուռենին՝ զարդարուած կապուտակ բոժոժիկներով , որոնք շնորհալի կերպով կախուած էին անոր ճիւղերէն : Հետուէն կ'ըսուէր թէ այն ծաղկիներն իրեններն էին :

Մին իւր նեցուկը տուսւ եւ միւսն՝ իւր գեղեցիու թիւն :

ԲԱՐՁՐԱԿԱՆ . — Ամենքս ալ իրարու օդնութեան կարօտ ենք . չըլւնք եսասէր , եսասիրութիւնը չարիք մ'է :

48. — ԳԵՂՁԱՑԻ ԵՒ ՕԶ



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Գեղաւցի մը օձի մը կետնքը կ'ազատէ . բայց այն կենդանին իւր բարերարը սպաննելու փորձ կը փորձէ : Խակոյն իւր ապերախտութեան արդար պատիքը կ'առնու :

ԳԵՂՁԱԳԻ մը ճըմեռ տառեն՝
Տուն դառնալով իրիկուան դէմ
իրեն գեղին մօտ անտառէն ,
Ճամբան վըրայ տեսաւ յանկարծ
երկայն երկայն 0ձ մը պառկած .

« Սառած է ինեղճն , — ասաց մըտքէն , —
« Տանիմ ի տուն , ի՞նչ կ'ըլլայ .

« Գուցէ նորէն ողջանայ : » —
Ժամնդ վիրագին ողորմեցաւ ,
Պոչէն բբոնած ասաւ տարաւ ,
Եւ կապին քով ըգգոյշ գըրաւ :
Եւ ինքն անդէն յոդնած դադրած .
Քիչ մը ես ալ հանգչիմ , ասաց :

Անցաւ վըրան քիչ ժամանակ ,
0ձն անիրաւ տաքնալուն պէս՝
Վերցուց գըլուիր նայեցաւ ,

Ու Փըշալով օղակ օղակ ,
Ա. Գեղացին բարերար

Սողոսկեցաւ թըշնամաբար :

Մարդն արթընցաւ , ի՞նչ տեսնայ . —

Իր մահուանէ փըրկած գաղանն

Պիտի մատնէ զինքը մահուան՝

Եթէ քըչիկ մ'ալ ուշանայ :

Աճապարեց առաւ կացին

Զախեց զըլուխ չար գաղանին :

Հ. Ք. Քունենեան

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Տղա՛ս , ի՞նչ գտս կրնաս քաղել այս տառկէն ,
— Անշուշտ դուն երբէք ապերախտ մը չպիտի ըլլաս . այդ՝ շատ
տղեղ մոլութիւն մ'է , եւ դուն դիտես թէ ապերախտները միշտ
չար կ'ըլլան : — Հոս ու րիշ դաս մ'ալ կայ . յախուռն կերպով բաւ-
րիք մի՛ ըներ . եւ որովհետեւ չես կրնար ամէն մարդու առհասա-
րակ օգնել , ընտրէ՛ այն մարդիկն՝ որոնք արժանի ըլլան քու ընելիք
քարիքներդ ընդունելու .

49. — Ս Ո Ւ Լ Ի Զ Ը



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Ձբանքին ,
Ամերիկայի Ախացեալնահանդաց գրլ-
խաւոր հիմադիրներէն մին , շատ խե-
լացի մարդ մ'էր . Հիմայ կը տեսնէք
թէ տղայութեան առեն օր մը ի՞նչ
անմոռութիւն ըրաւ , Բայց ապագա-
յին գիտցաւ օգուտ քաղել անկէ՛
մէյ մ'ալ չգործելու պայմանաւ :

Երբ ես հինգ կամ վեց տարեկան տղայ մ'էի , տօնի
օր մը , գրապանս դրամ ունէի : Անմիջապէս խաղալիներ

Ժաման խանութ մը գացի . բայց շատ հրապուրուեցայ
սուփչի մը ձայնէն , զոր ձամբուն վրայ ուրիշ պղամիկ
տղայ մը ձեռքը բանած կը փչէր , եւ գրաղանիս բոլոր
ստակը տաղով անոր՝ սուլիքը ծախու առի :

Եւ ահա գո՞հ արտով տուն եկայ , եւ կը փչէի , ձանձ-
րացնելով ամբողջ տնեցիները . Եղբայրներս եւ քոյրերս
երբ իմացան թէ այս գէշ խաղալիին համար բոլոր ու-
նեցածս տուած էի , բայն ինձ թէ արմէքէն տասն ան-
գամ աւելի տուած եմ : Այն տաեն մտածեցի թէ ինչե՛ր
կրնայի գնել եթէ ստակս քովս ըլլար , եթէ աւելի խո-
հեմ եղած ըլլայի , ծաղրուեցայ , որուն համար լսցի , եւ
խորհրդածութիւնն ինձ աւելի վիշտ պատճառեց , քան
թէ այն սուլիչն՝ համոյք :

Այս գէպքը սակայն յետոյ ունեցաւ ինձ համար իւր
օգուտան , որովհետեւ անոր տպաւութիւնն իմ հոգուց
մէջ մնաց . ուստի երբ կ'ուզէի ինձ կարեւոր եղած բան
մը գնել , կ'ըսէի ինքնիրենս , «Մուլիչին չափէն աւելի
ստակ չի տանք» : — Եւ ստակս կը խնացէի :

Եղբայրն պիտի այս ունեցաւ ինձ համար իւր

Ցեղակին

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Ես կը ճանչամ շատ աղաքներ՝ որ այս պըզ-
ուիկ Ֆրանքլին նման , գրպաննին քիչ մը ստակ ունենալուոն պէս
անմոռութեամբ կ'ըթման տալ զայն այն առաջին առարկային հա-
մար՝ որ իրենց համայ կ'երեւի : Առուիչ մ'է այն եւ կամ ուրիշ խա-
ղալիկ մը , որ այնչափ ստակ չարծէր , եւ անմէք անմիջապէս կը ցա-
ւին որ այնչափ սուշ գնեցին : Յէշեցէք Ֆրանքլինի պատմութիւնը
եւ անորնման երբ դուք ալ բանի մը փափաք ունենաք , ըսէք ան-
միջապէս . Սուշիին չափէն աւելի ստակ յի տաե՞ :



50.—ՊԱՐԿԵՇՏՈՒԹԻՒՆ


Բաւական չէ միայն աշխատող բլլաւ, այլ պէտք է պարկելու ըլլաւ. մասիշակի նման թաքչող բնաւորութիւն ունենալ:

Երբ դիցուհին ծաղկանց՝ Փլորան, Մանուշակին նոր կեանք տրւու, և առնեց անոր գոյներ այնքան, Սիրուն, չքնառ գոյներ անբառ. : Տըւաւ մարմին թիթեռնիկի, նաեւ անմահ բուրում ծաղկի, Կ'ըսէ. «Ա՛լ ի՞նչ տառ քեզ, որդի՞ս, «Ահա գեղով, չնորհօք փայլս»: — «Տուր ինձ միայն, կ'ըսէ ծաղիկն ամօթղած, «Քիչիկ մը խոտ՝ որ ծածկըւիմ ես յաշաց»:

ԲԱՐՁԱԿԱՆ. — Լաւ յատկութիւն մ'է պարկելու ըլլաւ, արժանիք մ'է այն, եթէ ունենաս ընտիր կարողութիւններ, որչափ որ ու ծածկուիս, գքեզ պիտի փնտուեն.

51.—ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉՆԵՐ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ. — Ստեփան Արքինաս՝ որոնք աղքատ գործառի մը տղաքներն էին, երկուքն ալ եղած էին մեծ, նշանաւոր եւ հարուստ նկարիչներ: Բայց անոնց սրտերն իրարու չեն նմաներ գութէ: — Ահաւասիկ թէ ինչ ճարտար միջոցաւ Մինաս՝ որ պարզ եւ բարի մացած էր, յիշեցուց



ւր եղորդ՝ որ հպարտ եւ ունայնամիտ եղած էր, թէ պէտք էին սրբէ երկուքն ալ աղքատաները եւ խոնար հները:

Ստեփան եւ Մինաս հասարակ գերճակի մը տղաքներն, երկու նշանաւոր նկարիչներ էին: Հիմայ անոնք իրենց տղայութեան աղքատ վիճակէն շատ հեռու էին: Որովհետեւ իրենց տաղանդներուն շնորհիւ փառք եւ հարըստութիւն շահած էին:

Անոնցմէ մին Ստեփան, մոռնալով իւր խոնարհ ծագումն՝ ամբարտաւան կեանք մը կը վարէր, աղնուական եւ հարուստ մարդկերով շրջապատուած: Բայց Մինաս ամենուն նկատմամբ անձնուէր էր թէ՛ ամենէն աղքատներուն եւ թէ ամենէն հարուստներուն: Օր մը անոր եղայրն յանդիմանեց անոր այս ընթացքը: Այն ունայնամիտը խօսելու պահուն այնքան բորբոքեցաւ որ չտեսաւ թէ Մինաս թերթ մը թուղթ առած էր, եւ իր թէ անոր ուշադրութեամբ մորիկ ընել ձեւացնելով, կը գծէր:

«Ի՞նչ կ'ընես հոն», ըստ անոր վերջապէս: Եղայր'յր իմ, պատասխանեց Մինաս, այս թղթին:

Վրայ կը գծեմ անոր պատկերն՝ որ պէտք է որ միշտ մնայ մեր երկուքին սրտերուն մէջ, եւ մեզ սիրելի ընէ ամէն մարդիկն, ինչ վիճակի մէջ որ ալ ըլլան անոնք:

Եւ Մինաս ցցուց իւր եղբօրը գործասեղանին վրայ ծառապատիկ նստած, ասեղը ձեռքը դերձակի մը պատկերն: Նա անոնց հայրն էր:

ԸԱՌՈՅԱԿԱՆ. — Ո՛վ տղայ, թերեւս քու ընտանիք խնարհ դասէն է եւ կամ աղքատ է: Եթէ դուն ապագային հարուստ ըլլաս, ինչ պիտի ընես: Դափի և առաջ պիտի օֆենս բարի ծնողքդ եւ անժոնց որդին ըլլալուգ համար հպարտութիւն պիտի զգաս: Որովհէ աւել անոնք քեզի համար անձնուէր եղան: — Եւ եթէ մեռած ըլլան ծնողքդ, սիրե՛ զանմէք՝ որոնք հօրդ պէս աղքատ են, մէքնիրենդ բսելով. « Նա ալ երբեմն այսպէս էր, երբ ես պղտիկ էի »:

ԱՌԱՋ. — Քարք զոհար յի լինիր, ոսկի սնուոկ պահելով, աղաւանք բորբակ յի լինիր զողութիւնի փետութերով.

52. — Գ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն



ԲՈՎԱՐԵԴԱԿՈՒԹԵԿՆ. — Երկու տղայք, քայր եւ եղբայր, անցան կոյր ծերունայ առջեւ: անոր շան զիշն կախուած էր մուրացկանի գլխարկ մը: Երկու տղայքն իրենց գրասնին մէջ կարկանդակ դնելու ստակ առնեին: բայց գթացին կուրին եւ կարկանդակ գնելու տեղ, բարի սրտով իրենց գրամիկները գլխարկը գրեն: Ենտոյ շատ

գոհութեամբ հեռացան: Մաիկ ըքէ՛ք նախ թէ ինչ կ'ըսեն իրարու: կուրին առջեւէն անցնելով. պղտիկ քայրը կը սկսի:

« Ահա տիրոջն հաւատարիմ»:
« Կարծես անոր ստակ մըտերիմ»:
« Ի՞նչ կ'ընէ այս խեղճուկ ըընիկ»:
« Ինչե՛ր ունի մեզ ըսելվք»:
« Կ'երկանցընէ մեզ մի գըմարկ»:
« Ի՞նչ է արդեօք այս նոր հընարք»:
— « Քոյր իմ, կ'ըսէ նա կարծես»:
« Կոյր ծեր մ'է տէրս, ահա տե՛ս»:
« Խեղճ ու աղքատ մուրացիկ»:
« Գթացէ՛ք անոր, ո՛վ մանկտիք»:
« Որպէս զի շատ գընէ հաց»:
« Ուստի, չմնայ նա քացցած»:
« Տիսուր պատմութիւն, թշուա՛ռ մարդ»:
« Ո՛հ, կը ցաւիմ քու վրադ»:
— « Օ՛ն այս անգամ, իմ քուրիկ»:
« Եկուր, ըրէ՛ ինձ մըտիկ»:
« Մեղի շատնենք կարկանդակ»:
« Զգգենք գըմարկն մեր ըստակ»:
— « Ո՛հ, եղբայրիկ, տանք բոլոր
« Մեր մուրացին ալեւոր»:
« Թող նա կուշտ կուշտ ուստէ հաց»:
« Եւ լցու իջնէ իւր աշաց»:
— « Տըղայք, կ'ըսէ ծերուկն, եմ ձեզ չնորհակալ,
« Հլլաք միշտ օրհնեալ»:
Հեռացան քոյր եւ եղբայր
Գոհ եւ զըւարթ մինչ իսարտ»:
Թէ ուստին ամէն տեսակ
Հաքար, պըտուղ կամ կարկանդակ»:
Զախարի ըլլար իրենց համար»:

Այնպէս համել զլւարթարար :
իրենք զիրենք զըրկեցին ,
եւ գըթութիւն գործեցին :

ԱՎՐՈՅԱԿԱՆ . — Այս տղաք երջանիկ են , որովհետեւ բարի գործ մը լրին . բայց ի՞նչ բանի մէջ կը կայանայ այս բարի գործը . Հաւ բմբոնեցեք այս կեան . որովհետեւ իրենք զիրենք զըրկեցին որեւէ բանէ մը : Եթէ դուք տաք այն բանն , որ ձեզի օգուտ մը չունի , ի՞նչ կ'ըլլաց ադկէ : Բայց եթէ դուք զիրենք հաճոյքէ մը , որպէս զի սորիշի մը հաճոյք պատճառէք , ահա այն ատեն գթութիւն կը գործէք :

Ա.Օ.Ա.Խ . — Երէ դուի շատ ունիիք , շատ տուիիք . Երէ իիչ ունիիք , իիչ տուիիք , բայց բարի սրով տուիիք :

53. — ՏԳԵԼ ԱՂՋԿԱՆ ՄԸ ԳԵՂԵՑԻԿ ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ



ԲՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ . — Նէ տգեղ
էք , եւ իւր տգեղութիւնը ճանշալու
մասին բաւական իմէք ունէք . բայց
նա բարի սիրտ մ'ունէք , եւ այս գե-
ղեցիկ ըլլալէ աւելի կ'արժէ :

Բաւական անմիտ մէկը չեմ ,
որպէս զի ինքինքս գեղեցիկ կար-
ծեմ , մինչդեռ զիտեմ թէ այնչափ տգեղ եմ որ ոչ
ոք ինձ կրնայ նայիլ : Ինձ շատ անգամներ ըսին ,


անոր համար շատ լաւ զիտեմ այդ բանը . . . Բայց
ես անոնց նման չեմ որ կ'ըսեն . «Ահաւասիկ թրթուր
մը , գծուծ միջատ մը , ա՛հ , ո՛քսափ տգեղ է . պէտք
է զայն մեռցնել » : Ես չեմ ճպմեր բարի Աստուծոյ խեղձ
արարածը . Եւ եթէ թրթուրը ջրին մէջ լցնայ , անոր
յարդ մը կը նետեմ , որպէս զի ազատի : Եւ այս պատ-
ճառաւ կ'ըստի թէ կը սիրեմ գէշ կենդանիները . . . որով-
հետեւ չեմ սիրեր նեղացնել գորտ մը , պիծակի մը ոտ-
քերը փրցընել , եւ ողջ չոչիկ մը գամել ծառի մը վրայ :
Կ'ըսեմ անոր . « իսէ՛ զմ անսամիկ , եթէ հարկ ըլլար ըս-
պաննել ամէն տգեղ արարած , քինէ տւելի ես պէտք է
որ ապրելու իրաւանք չունենայի » :

ԱՎՐՈՅԱԿԱՆ . — Գիտէ՛ք , ի՞նչ սիրտի ըլլաց այս բարի համբոյը
աղջկան . որովհետեւ համեստ է , մարդիկ չպիտի ծաղրեն զանի . Երբ
մարդ համեստ է եւ պարզ , նու ծաղրեկի չէ : Եւ յետոյ , որովհետեւ
բարի է , մարդիկ պիտի սիրեն զանի : Մարդ երբեք տգեղ չէ զինք
սիրողներւն առջււ :

Ա.Օ.Ա.Խ . — Ինչ որ բրդես գուշդ , ան կուգայ բուշդ :



54. — ՄԵԾ ՄՈՐՍ ԻԼԻԿԸ



Աեծ մայրը բան կը մաներ .

Ի՞նչպէս կանցնէր արագ արագ
Մեծ հօրս ջաղացքն մեր ժամանակ .

Հաւաքուէինք երեկոյին ,

Մեր մեծ մօրը շուրջ աթոռին :

Ի՞նչպէս մեծ հօրս վէպերն այնքան

Կը լսուէինք լուռ եւ անձայն ,

Երբ մեծ մօրս մաշած իփիկ ,

Կ'երթար կուգար շատ երջանիկ :

Ո՞հ , մեր պապիկն ի՞նչ բարի ծեր ,

Հարիւր տարուան նա կեանք տնէր .

Անոր խըրձիթն հին՝ ամէն բան ,

Եւ նոր՝ որդւոց որդիք միայն .

Հին էր զինին , ինչպէս մասան ,

Մըուերնութիւն հանցյական .

Հին պատմութիւն , երգերն ալ հին :

Զուարթութիւն էր մեր հանին ,

Միւտ ծիծաղկոտ՝ այն բարի կին .

Ժըպտուն՝ ծընած օրէն ի վեր՝

Արթըննալուն նա կ'երեւէր ,

Ինք հոգին էր երջանիկ տան .

Իրմով զըւարթ՝ իւր ապաստան .

Ի՞նչու իլիկն կը մընայ լուռ .

Այն տեղ ամէն մարդ է արխուր :

Եւ պապիկիս ջաղացքն ալ հին :

Ահ , լըքուած է բոլորովին ,

Մեծ մօրս մաշած իլիկն արդէն :

Ահա կախուած կայ հոն պատէն .

Եւ դուք ծածկուած խոտերուն տակ :

Հոն անբաժան միշտ կը մընաք .

Բայց ես կարծեմ տեսնել ըղձել ,

Ռւսափ լսով կըսեմ այսպէս .

Ի՞նչպէս կ'անցնէր արագ արագ :

Մեծ հօրս ջաղացքն մեր ժամանակ .

Հաւաքուէինք երեկոյին :

Մեր մեծ մօրը շուրջ աթոռին :

Ի՞նչպէս մեծ հօրս վէպերն այնքան .

Կը լսէինք լուռ եւ անձայն ,

Երբ մեծ մօրս մաշած իփիկ :

Կ'երթար կուգար շատ երջանիկ :

ՏԱՐՈՅԱԿԱՆ . — Ո՞վ մանուկ , սիրէ՛ ծնողքդ , երբ անոնք կենդանի են . սիրէ զանոնք եւ մտածէ՛ անոնց վրայ , երբ անոնք մեռած են .

55. — Կ Օ Շ Ւ Կ Ն Ե Ր Ը

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Ինչ զիճակի մէջ ալ ըլլանք , միշտ
քարի մնանք այս Զաւենին պէս :

Զաւեն փոքրիկ այծարած մ'էր : Շատ քիչ բան կը
շահէր , այնպէս որ նոյն խիչ չէր կրնար զոյդ մը կօշիկ
գնել : Սյապէս սոսկալի կերաբալ կը նեղուէր . որովհետեւ
արդէն անձրեւներ կը տեղային եւ շատ ցուրտ էր :

Օր մը տեսաւ որ դժոխագէմ մարդ մը կ'ենէ ան-
տառէն , անմիջապէս ճամշցաւ զանփ , որ երկրին ամենէն
սոսկալի գողն էր :


« Իմ արհեստա քուկինէդ աւելի շահաւոր է , ըստ
անոր այն մարդը : Եթէ իմ քովս մտնես , քեզի աղջկ
վիճակ մը կը խստանամ , եւ այսօրուընէ անդամ քեզի
զոյդ մը նոր կօշիկներ կը նուիրեմ » :

Բայց Զաւեն պատասխանեց . « Աւելի կը սիրեմ ոտ-
քերս ցեխերու մէջ թաթիսէլ քան թէ հողին ոճիրներով
աղտեղել » :

ԵԱՐՈՅԱԿԱՆ . — Ու որ խզէի խայթ ըռնենար , այնպիսին թէ
Հարուստ է եւ թէ երշանիկ :

Ա.Ա.Ա.Օ . — Գեղ կ'ընես , ֆեղ կ'ընես , աղէկ կ'ընես , ֆեղ կ'ընես :

56. — Ե Ր Գ Գ Ե Լ Զ Կ Ա Կ Ա Ն



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Գիւղացին կ'երգէ իւր երջանկու-
թիւններն :

Լուսնակն անոյշ , հովն անուշ ,
Շինականի քոմն անուշ ,
Ծագեց լուսնակ երկընքէն ,
Հովուին սրբինդն էր անուշ :

Հօտապն եղներ կ'արածէ ,
Մաճկալ պառկեր քոմն անուշ ,
Քաղցրը զեփիւու կը շնչէ ,
Ծովային հովն էր անուշ :

Դաշտեր , ձորեր նընջեր են ,
Զրեր գլուխն , ձայն անուշ ,
Թուչունք թուան իրենց բոյն ,
Պիւլակւլին ձայնն էր անուշ :

Անմահական հոտ բռւրէր ,
Կարսիր վարդի հոտն անուշ ,
Հասուն պողովք լի ծառեր ,
Որոց տակ քունն էր անուշ :

ԲԱՐՈՅԵԿԱՆ . — Գիւղացին հարուստ է , նա ունի իւր ձեռքին
մէջ բնութեան անհուն գանձերն . միայն թէ պէտք է բարի ըլլայ և
աշխատասեր :

57. — ԿԱՐՈՆ ԿԱՄ ՊԱՏԺՈՒԱԾ ՍՏԱԽՕՍԸ



թէ ի՞նչ պատահեցաւ կարօյի :

« Գայլ կայ » , Կարօն կը պոռար ,
Եւ կը խորսիր դաշտավլայր .
Բոլը դրացի հովիւներ
Կը վաղէին անհամբեր ,
Կարօն զանոնք կը ծաղրէր :
Եւ ամօթով դառնային
Բարկանալով Կարօյին :
— Գայլ մ'անօթի , Երկու օր վերջ

վահ , կը մըտնէ ոշխորաց մէջ :
« Գայլ կայ , գայլ կայ » , Կարօն կըսէր ,
Եւ գիւղացիք են անտարբեր :
Եա տեկի պոռար , ի՞նչ հոգ ,
Հոն օդութեան կուգայ ոչ ոք :
Կը բըզբանէ գայլն անրզգամ՝
Մէր ուրախօս մինչեւ անդամ :
Սըտախօսին երի տունն աշ ,
Անոր խօսին մէկիլ չաւտար :

ԲԱՐՈՅԵԿԱՆ . — Ատելն , գծուեք բան մ'է , պարկեշտ տղու մը
անարժան եւ նայն իսկ վլանդաւոր բան մ'է : Եթէ գուռ ստախօսի
համբաւ ունենաս եւ ըստ թէ . « Ապահնովին զձեզ թէ այս ան-
գամ չեմ տեկր » , պիտի ինդան քու վրադ եւ ծաղրելի պիտի ըլլաս :

ԱՌԱՋ . — Նախանձութ համեցիս չունի , ստախօսը չափ յունի :

58. — Ա Գ Ր Ա Կ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ . — Զպիտի
Հաւատայիք թէ ագռաւը իւր ծանր
կերպարանքով եւ իւր սեւ հանդեր-
ձով շատ չարամիտ եւ շատ խարելայ
մէկը եղած ըլլայ : Ատկայն ահա-
ւասիկ ագռաւ մը՝ որ գրեթէ չի նմո-
նիր անոք՝ որ թող կուտար Պարոն
Աղուեսին՝ իւր պանիրն ուտեել :



Ագռաւը շատ սրամիտ եւ որսորդ կենդանիներուն

ամենէն սրամիտն է : Այս զուարձաբան կենդանին, ծաղրաբանութեան մէջ, այն առաւելպաթիւնն ունի, զոր իւր զգեստին տիբութիւնը, ծանրութիւնը եւ տեսքը կուտան իրեն : Անոնցմէ մին ամէն օր կը տեսնէի, նանդի փողցներուն մէջ, նեղ անցքի մը դրան վրայ՝ որ, իրարեւ կէս գերի, միայն կը միմիթարուէր շուներուն՝ իւր կրծուած թեւով չարութիւն ընելուն վրայ : Նա թող կուտար որ անցնէին չնիկներն : Բայց, երբոր իւր չարամիտ աչքը գեղեցիկ հասավով շուն մը կը նշմարէր, վերջապէս արժանի իւր քաջարտութեան, ետեւի կողմէն կը ցատկուատէր, եւ ճարպիկ եւ աննշմարելի շարժուամով մը կիշնար անոր վրայ . իւր զօրաւոր սեւ կտուցովը երկու խայթուածներ կուտար անոր : Շունը պուազով կը փախչէր : Ագուազ, գոհ, հանդարտասիրոտ եւ ծանրագլուխ, իր տեղը կը տեղաւորուէր եւ երբէք չէր կարծուեր թէ թէ այս տիբադէմ ագուազ այնպիսի գրօսանք մը ըրած ըլլար :

ԲԱՐՈՅԱԿԱՆ . — Դիտած եք թէ շատ լուրջ մարդիկներ, ինչպէս ուսուցիչներ, բժիշկներ արտաքին լրջութիւն մը ունին, որ քէչ մը կը վախցընէ տղաքները : Մինչեւ ներքնապէս անոնք շատ սիրելի եւ շատ զուարժ են, եւ իրենց զուարժութիւնն աւելի հաճոյակց կըլլայ, երբ իրնց լրջութեան հակազառկերն ըլլայ : Այսպէս ժպիտ մը աւելի հրապուրէ է սովորաբար լուրջ դէմքի մը վրայ :

Ա.Ռ.Ա.Մ. . — Ծանր կեցիր որ լիսր զաւ :

59. — ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

1. Ա.Ռ.Ա.Յ. ԾԱՆ Ա.Յ.Ց

Ի՞նչ է այն որ կեանքէն ծընանի, եւ սակայն ինքն է միշտ տնկենդան . Բայց որուն է ծանօթ ընսուանի, կուտայ լուռ եւ անխօս պատասխան :

Տիգե

Երբ ես գամ՝ տիբեմ՝ դաշտեր ու սարեր, Ոչ այլ ինչ, բայց զիս տեսնես ամէն դին, Ցերեկն խակ պայծառ գիշերն է առեր . Բայց երբ կը չնչեն հովեր զայրագին, կը թլուցիմ կերթամ արագ կայծակէն, Եւ շուտով պայծառ լցոյ ու տիւ ծագեն :

ԵԱՋ

Հուր կը ժայթքեմ, կը ցանեմ լցոյ, Եւ երբ գոռամ՝ դողմն լեռներ, Զիս կը լըսեն, բայց չեն տեսներ, Վահ' իմ որսիս, կորա՛ւ անյոյս :

Պարառպ վցաներ՝

միջելով Նո ան զայլ զերուց լուսնի
միջելով զի թիրու և ան Ան լուսնի

2. Թ. Ա. Ռ. Ե. Վ. Ջ. Ա. Վ. Վ. Վ. (charade)

Երկու եմ ես բաժին,
Առաջինն է պինդ ժայռ,
Երկրորդն ենք միասին
Ես, գու եւ ամէն այր:
Երկութե ալ որ առնուու,
Անփայտ եմ եւ անլոյն
Անեակ մ'անպատուհան,
Չեռակերտ չեմ մարդկան:

ԱՅԻ — ԱՄՅ.

Կրկին կայ յիս մաս,
Գրտիր թէ կրնաս,
Առաջինն է տուն
Վերեւ ջրերոն,
Որսասէր երկրորդն
Միջաս է կամ որդն
Բայց թէ միանան
Տօն մ'են տարեկան:

ԽԵԼՈՒ — Ա — ԱՊԳ.

3. Թ. Ա. Ռ. Ա. Խ. Ա. (logogriph)

Քենով շահարեր խորք մըն եմ երկրին,
Գիտով թէ լըսն մարդիկ՝ կը բերկրին.

Զայով եւ հոյով թէ որ միանան
Կը վընտուեն սիրով մարդիկ յամարան:
Ծայով եմ անդունդ անյատակ անյատ,
Պատեմ աշխարհներ անթիւ եւ անրաւ.
Կենով կինդանի, ջեյով եմ ես բյոս,
Սէյով մահարեր ճիւալ եմ անյոյս.
Անունս որ ուզեմ՝ հարցուր թէ ո՞վ եմ.
Կըսեմ թէ ահա ես հոյ քու քով եմ:

ԽԱՅ.՝ Ի. Ա.՝ ԽԱԱ.՝ ԽԱՑ.՝ ԽԱԱ.
ԽԱԶ.՝ ԽԱՇ.՝ ԽԱԵ.՝ ԽԱՎ.

4. Ա. Ն. Ր. Ր. Ա. Ա. Վ. Ի. Ա. (Anagramme)

Անթեւ, անոտն եւ անշունչ
Թոչի ցամաք ու ծովեր.
Աչեր մարդկան անմըռունչ
Դիտեն պիսակ իւր ճակտիկ.
Մէկուն գումէ խիստ ցաւեր,
Միւսին կուտայ աւետիք: —
Զարայ խըրաս էր գանի,
Եւ էր խըթան ծոյլ մանկան,
Թագաւորազն իշխանի
Եղաւ ընկեր մի մական.
Յետոյ նաեւ արքայից
Գահուն եղաւ փառակից:

ԽԱԼՈ.Ա. — ԽԱՐՄԱ.

Ա. Զ. Գ. — ՓՆԶԻԿ.Է առաջ կարդացուեր յամար գրեսյին է,
ի մեջ այլոց, Պալենց գրաւան «Եոր Փնչակին»:

նախավե ու Ա. Հայր ու Խորտ
: մասրակա թիրու խորժ մեռամբ ու մ
ունչ քաջազնու պատրիա ու Խորժ
: ուղարք ու պահանջ գլուխա և նախա
: ուղարք առ պահանջ պարագա Խորժ
: ու Խոր առ ու ու առ Ա. Խորժ
բաժ շահ ու Ա. Գ. Գայո
բաժ քայ շահ ու օրա

(Պատշաճ) Անդ ու Առաջարկ

մասրակա ու նախա պահանջ
ուղարք ու պահանջ պահ
մասրակա պահանջ ուղարք
մասրակա պահանջ ուղարք
ուղարք պահ ու պահանջ Ա
ուղարք պահ ու պահանջ
մասրակա պահ ու պահանջ

Քաղաքական

- | | | |
|---------------------------|------------------|----|
| 1. Առաջ ու պահանջ պահանջ | գրադամանենք | 1 |
| 2. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 2 |
| 3. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 3 |
| 4. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 4 |
| 5. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 5 |
| 6. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 6 |
| 7. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 7 |
| 8. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 8 |
| 9. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 9 |
| 10. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 10 |
| 11. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 11 |
| 12. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 12 |
| 13. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 13 |
| 14. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 14 |
| 15. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 15 |
| 16. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 16 |
| 17. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 17 |
| 18. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 18 |
| 19. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 19 |
| 20. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 20 |
| 21. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 21 |
| 22. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 22 |
| 23. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 23 |
| 24. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 24 |
| 25. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 25 |
| 26. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 26 |
| 27. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 27 |
| 28. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 28 |
| 29. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 29 |
| 30. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 30 |
| 31. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 31 |
| 32. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 32 |
| 33. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 33 |
| 34. Առաջ ու պահանջ պահանջ | պահանջ ու պահանջ | 34 |

- 21.** Ծիծեռնակները , 36
22. Առջիմնելը , 37
23. Երկու նամքորդք , 39
24. Աղուէսն եւ Գորտը , 41
25. Ազահն եւ Հաւ ,
Գարդիկ Արթևիս . Այլագեան 42
26. Արջին բռինն , 44
27. Մայր իմ , 46
28. Պատիկ Փիլիմոնը , 47
29. Օրօր , Ա. Յովիաննեան 49
30. Օրիորդ Փափուկ , 50
31. Մտաց արքնուրին , 51
32. Ծածանն եւ իւր պատիկները , 52
33. Պատիկ Դպրոցին մէջ , 54
34. Պատուէրներ դպրոցի տող , Ա. Փանոսուն 56
35. Եղովոսն եւ Կառավարիչն , 57
36. Հայրն եւ որդին , 58
37. Երկու Եղայրներ , 60
38. Կաղճին եւ Եղէզն , Զ. Գ. Հիւրիգեան 61
39. Մայր եւ Տղայ , 63
40. Ծիծեռնակներու բոյնն 65
41. Ասուած , Զ. Պ. Աշիշան 66
42. Աղուէս եւ Այծ , Զ. Գ. Հիւրիգեան 67
43. Աշխատանցի Երզը , 70
44. Կամփի ոյժ , — Էշիսըն , 72
45. Կովը , 74
46. Կտակ Երկազործին , Զ. Բ. Քուշներեան 76
47. Գեղձն եւ Ռուսնին , 78
48. Գեղացի եւ Ոձ , Զ. Բ. Քուշներեան 79

- 49.** Սուլիչը , 80
50. Պարկետուրին , 82
51. Երկու նկարիչներ , 83
52. Գրուրին , 84
53. Տգեղ աղջկան մը գեղեցիկ խորհրդածուրիններն , 86
54. Մեծ մօրս իիիկը , 88
55. Կօտիկները , 90
56. Երգ Գեղջկական , 91
57. Կարօն կամ պատժուած ստախօսը , 92
58. Ազուար , 93
59. Մանկական զբոսանի , 95



ԸՆՏԻՐ ԳՐՈՒԱԾՈՅՑ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՕՏԱՐԱԿԴԻ ՄԱՏԵՆԱԳՐԱՑ

(ԱՐՏԱՎԱՐ ԵՒ ՕՏԱԿԵՏԱԿՈՐ)

Ա. Շ. Խ. Ա. Ր. Հ. Ի. Կ. Լ. Ե. Զ. Ո. Ւ. Ա. Կ.

Ա. ՄԱՍՆ (ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴԻ)

Բ. Տպագրութիւն

Յուլյ գլխաւոր վարդապետանաց մէջ չերտմ ընդունելու-
թեան արժանացող սոյն ՀԱ.Ի.Ա.Ք.Ա.Ծ.Ո.Յ՝ աշխարհկեկ մա-
տենագրութեան վարդապետան յոյժ կը նպաստէ իւր զրօ-
սցուցիչ եւ հրահնուղիչ հաստուածներով, պատմական
նկարագրական գրուածներով, առակներով, եւլն :

Բայց ասոնցմէ կան 90 շարադրութեանց նիւթեր,
16 պատկերաւ շարադրութեանց նիւթեր, որով սոյն
դասագիրք թէ՛ իրր ընթերցման եւ թէ՛ շարադրութեանց
ուղեցոյց կը ծառայէ Հայ մանկուոյն :

Էջ 192. Գին 5 դահնեկան :

Իսկ ՀԱ.Ի.Ա.Ք.Ա.Ծ.Ո.Յ ի Բ. Մասն կը բաղկանաց 282
էջերէ, զորս կը վարդապետ մէծաւ մասսար իրենց ան-
ափակ գրուածներով՝ ներսէն Պատրիարք, Մելքիսեդեկ
Սրբազն, Սվիան, Եղիշէ վարդապետ Դուռեան, Պետ-
րոս Դուռեան, Վահրամ, Պէրպէտեան, Մամուրեան,
Տէմիրծիալաշեան, Պէշիլթաշեան, Ռուսինեան, Պարոն-
եան, Յ. Ասկան, Եկեղենց, Գուրգէն, Հրանդ, Զապէլ



Բ Ա. Ռ Ա. Գ Ի Ռ Բ

ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ

Բ. Ա. Ռ Ա. Գ Ի Ռ Բ 30,000

Այս բառագիրք իւր ամիսով եւ դիւրասար ձեւով
կը պարունակէ Նախնեաց մատենագրութեան բառեր,
աշխարհաբարի գործածական բառեր, դիցաբանական
անուններ, գիտական եւ գաւառական բառեր, որոց
ամենքն մասնաւոր խնամօք ճշգուած են չնորդիւ խզճա-
միտ հետազօտութեանց եւ օգնականութեամբ հոյակապ
հեղինակութեանց, ինչպէս են, Վենետիկյ մեծ Հայկազ-
եանը, Փէշտըմալճեան երկհաստոր հայ բառագիրքն,
Նորայրի Ֆրանսահայ բառագիրքն, Նուպարեանն, եւլն.
եւլն: Ասոնցմէ զատ զանազան ձեռագրեր, բժշկան-
ներ, տաղեր, եւայլն նպաստած են գործոյն յօրինան:

Այս բառարանի առաւելքը թիւներէն մին է բարդ
եւ ածանց բառերու ուսումը դիւրացնել գնահատելի
նորութեամբ մը:

Մէն մի օրինակն, ընտիր լաթակազմ, կը վաճառուի
15 դահնեկան:

Տօնէլքան , Ա. Տիւսոպ , եւլն . եւլն . խակ յօտարաց՝ Վոլ-
դեռ , Հիւկո , Միշէ , Էօմէն Սիւ , Ռըսպուլ , Ֆրանսուա
Գորէ , Շիլէռ :

Դրական հասուածոց հետ խաւն դրուած են Հայ
Հեղինակաց կենսագրութիւններ , ասւածններ , գեղեցիկ
խօսքեր , դրագիտական կանոններ , բառագիտական ծա-
նօթութիւններ , եւլն . եւլն :

Գին 7 $\frac{1}{2}$ դահեկան :

ԱՌԶԵՌՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Պարունակութիւն . — Նոր տարրոյ եւ անուան տօնի
նամակներ , Աւզերձք , ցաւալցական , յանձնաբարական ,
Գործի նամակներ , Կտակներ , Ազերաագրեր , Վկացագը-
րեր , Պանդուխտի եւ Ծնոտանեկան նամակներ , տոմսակ-
ներ , հեռագրեր , Դրագիտաց նամակներ :

Գործ բոլորովին նոր , որ երկոտանեակ գլուխնե-
րով մօտ 200 նամակներու օրինակներ կը լնծայէ աշխար-
հիկ ոճով գրուած : Գործոյն վերջ ծանօթ նշանաւոր
գրագէտներու նամակներն դրուած են , որոնցմէ շատերն
իրաւամբ կը համարուին գրական գոհարներ :

Էջ 272 . Գին 7 դահեկան



2013

3373


«Ազգային գրադարան



NL0291547



Գին Յ Պր.



Տպարան, Վիմագրատուն եւ կազմատուն. Յ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ
27 Ֆինանսներայ, Կ. Պոլիս: